



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

1508



1877

2001

2010

## ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

## ԱԽՋԻԳԱՅ ՊՈՎՈՍ ՊԱՏՐՈՒԽԵԼԻՔՆ

Ի ՊԵՏԱ ԴՊՐՈՑՈԿԱՆԱՅ

ԱՐԴՅՈՒՆԱՎԱՐ ՀԱՅԵՐԱԿԱՆ ՑԱՐԱՆՑԻ

## ՅԵՂԱԿԱՆ ԵՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԵԱՆ

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՆՈՐԻՆ

ՀԱՅՈՒԹ

ՀՐԱՄԱՆԱԿ

ԵՐԱԾՈՅՆ ՏՊԱՅ ՅԱԿԵՑՔԻՆ

— ४३७ —

## Կ. ՊՈԼԻՍ

— 1877 —

9357

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Ֆիղիգայ պատուելոյն Տրամաբանութեան հեղինակութիւնը շատ ընդարձակ ըլլալով, նորա տպագրական ծախուց ծանրութեանը համար մինչեւ ցարդ անտիպ թողուցած էի, սպասելով բարեպատեհ առթի մը, որպէս զի նորա բնագիրը ամբողջօրէն հրատարակեմ:

Սակայն ժամանակը իւր քաղցր ժպիտը ի տեսիլ զմնենայեաց փոխելով, մեր բոլոր յոյսը ի դերեւ հանեց. նաեւս ասկից ետքն ալ չկայ յոյս մը, որ գուցէ ինձի ձեռնտու ըլլալով, իմ փափաքիս հասցնէ:

Ուստի առ այժմ տպագրական ծախուց՝ միանգամայն եւ գնողաց ալ դիւրութիւն մը տալու համար. զանի հասոր առ համար պիտի հրատարակեմ, ի պէտո գըպրոցական ուսումնասէր մանկաւոյն Հայոց, որոյ երջանկութեանն փափաքող ի սրտէ, մնամ բարեացապարտ սիրելի Ազգիս,

7444-57

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ԻՆՉ  
ՀԱՄԱՐՈՅ ՑԵՂԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ  
ՖԻԶԻԳԱՅ ՊՈՎՈՍ ՊԱՅՏՈՒԽԵԼԻՈՅՆ  
ՍԿՍԽԱԼ, ՑԱՄՔ ՏԵԱՌՆ 1603

Դիաւիթ և Մելքիսեդ հակաթոռ կաթողիկոսաց չնորհիւը՝ Շահապատ Պարսից շահը շատ զօրքով Հայաստան վաղեց, զոր անտէր գտնելով բոլոր քաղաքները ու դիւզերը, ուր որ բնակչութ կան՝ պարէններով մէկտեղ այրեց ու ածիւն դարձուց. և ամեն բնակիչներն որոնք ազգաւ Հայ էին, տարաւ Արարատ դաշտը լեցուց, որպէս զի զանոնք ի Պարսկաստան քշէ :

Բայց երբոր լսեց թէ Տաճկաց կողմէն բաղմաթիւ զօրքով Սինան սպարապետը իր վրայ կուգայ գերիները ձեռքէն կորզելու և Հայաստանէն զանի վլընտելու համար, վախցաւ և սպառնալեօք սասափիկ հրաման հանեց զօրապետներուն, որ շուտով գերիները երասխ գետէն անդին անցնեն : Եւ ամեն զօրապետք սոյն անիրաւ հրամանին հնազանդելով սուրերով ու բիրերով ժողովուրդը խօշանդէին, որ արտօրնօք գետէն անդին անցնին : Թշուառ ժողովուրդը՝ այս անակնկալ բարբարոսական հրամանը լսելուն պէս, զիրենք երկիւղը ու սարսափը պատեց, որով այլայլած իրարու վրայ ինալով ամենքն ալ գետը թափեցան, և գետը զանոնք

իբրև զկրկուտ անարգել առաւ տարաւ, և հազիւ հաղ հարիւրէն մին ի ցամաք ելաւ, կըսէ պատմութիւնը. որոնք որ ձիերու պոչէն ու նաւ կիկներու ճոթէն բոնած էին, և միւսները մատնեցան ի կորուստ :

Այս պատերազմական դործողութիւնը երբեմն միջահատելով ու երբեմն շարունակելով, երբ հասաւ 1612 թուականը, Շահապաս պատերազմը դադրեցուց, չէ թէ պատերազմին վերջ տալու համար, այլ զօրացը ու զօրապետացը համար, որոնք պատերազմին երկարանալուն վրայօք կը տրտնջային : Ուստի նոցա սիրտը նորէն շահելու համար, հրաման կընէ չորս ամիս յիւսպահան տօնահանդէս կատարել և հացիերոյթ տալ յարքունուստ :

Տօնահանդէսին վերջանալուն երեք օր մնացած, Շահապաս մեծամեծաց հետ սեղանակից կըլլայ . ուր շատ զուարճանալով, կակըսի ամենուն առջին պարծենալ, թէ իրմէ առջին ները ոչ այսպիսի պայծառ յաղթութիւն մ'ըրած ունին, ոչ ալ այսքան հարստութիւն դիզած են :

Այս միջոցիս նստող աւագ խաներէն մէկը թագաւորը՝ Հայկազուն Մելիք Շանին<sup>(1)</sup> դէմ<sup>(2)</sup>

(1) Հոս (2)՝ (3)ի աեղ առնուած է :

(2) Այս Մելիք Շանը Երասմին զետին հիւսիսային վերի կողմը կը բնակէն, կըսէին, վեց հարիւր ծառաներով երկարործութիւն ու վաճառականութիւն ընելով, շատ հարստացեր է : Շահապաս այն կողմերը չէ դացեր : Այս պատմութիւնը ասկից յիսուն տարի

կը գրգռէ ու կըսէ, Արքայ, Մելիք շանը՝ որ Երասմին զետին հիւսիսակողմը կը բնակի, քեզմէ շատ հարուստ է : Ասի Շահապաս երբոր կը լսէ, շուտ մը անոր երկու պատգամատար կը խրկէ, ըսելով թէ Շահապաս քեզի հետ ուսենուիլ փափաքելով, քանի մ'օրէն ետե կուզէ հոս գալ . ահա զմեղ առաջուց խաւրեց որ քեզի իմաց տանք :

Միւս առտուն չի լուսցած քսան հազար զօրքով ճամբայ կելնէ առանց միջոց տալու, որպէս զի զանի անպատրաստ գտնելով, անհնաղանդութեան պատրուակով անոր տունը ջնջէ, ու հարստութիւնը յափշտակէ, ելայ երթայ :

Ընդհակառակն ամեն բան պատրաստ կը գըտնէ, և Մելիք Շանին ցըցուցած միամիտ ու անկեղծ ծառայութեանը նայելով, անոր հետ սըրտանց կապուեր է, և այնուհետեւ իւր բարեկամութիւնը կակսի անոր ցուցնել : Եւ Շահապաս հոն իր զօրքովը ամիս մը մնացեր է, և վերջին օրը Շահապաս կերակուրի վրայ Մելիք Շանին կը հարցնէ : Դուն շատ հարուստ ես : Այս, արքայ, կըսէ : Ո՞չչափ է արդեօք քու հարստու-

առաջ տղայութեան ատենս լսելուս համար, մինակ այսքանը միտքս մնացեր է : Զալալեան Սարգիս եպիսկոպոսին խօսքին նայելով, այս Մելիք Շանը որ Ֆիզիգիային պապուն պապն է, հոն յետոյ Պարսիկներէն եւ ուրիշ ազգերէն ալ անհնադիատ ըլլալով, Գարապաղ գաղթեր է, ու հիմայ անոր ցեղը Շահնաղարեան կըսուի :

թիւնդ : Մելիք Շանը կը պատասխանէ , իմ չափէս աւելի արքայ : (և այս միջոցիս երկուքն ալ սեղանէն ելած՝ դէպ ի գետին եզերքը դացած կը լան) Միթէ դետին սա վազած ջուրը կրնայ ետ արդիել : Մելիք Շանը կը սէ , արքայ , տուր հրաման ծառայիցդ , որոնք գետնափորէն հանելով , թող կամուրջին առջին լեցնեն :

Արքան հրաման կուտայ , և ծառաները ամաններուն բերանը բաց պարպելու ատեն՝ Շահապաս զանոնք կարգիլէ ու կը սէ , քուրձերուն բերանները կապեցէք ու այնպէս լեցուցէք :

Քուրձերը երբոր ջրէն վեր կը բարձրանան , թագաւորը կը սէ՝ բաւական է . Եւ ասոնք ալ առէք և տեղը տարէք : Մելիք Շանը թագաւորին կաղաչէ , արքայ , կը սէ , տուր հրաման որ ասոնք զօրացդ բաժնուին . և այնպէս սոյն հըսկայ հարստութիւնը Շահապասայ զօրացը կը բաժնուի :

Ահա այս կերպով կը սէին , Մելիք Շանը զօրաց սիրալ շահելով՝ անոնց համակրութիւնը գրաւեց , որով թոյլտուութիւն չեղաւ Շահապասին , որ իր դիտաւորութիւնը Մելիք Շանին վրայ կատարէր :

Շահապաս առով անոր հետ աւելի սիրով կատաւելով , անոր երկու որդիքը (որոնց անունները մոռցած եմ) կառնու , մէկը զօրացը զօրապետ կրնէ , ու միւսն իրեն վաճառականը :

Այս երկու եղբարքը ոչ միայն Շահապասայ , այլ և մինչեւ նորայաց որդ Շահսէֆին թագաւ

որութեան տամներորդ տարին՝ հաւասարմաքար ծառայեր են :

Այս միջոցիս Գահմաղ Գուլի խանը , իւր տիրոջմէն ապստամբելով պատերազմեր է , և յաղթելով Շահսէֆին մեռուցեր , ու ինք անոր աեղշահ նստեր է :

Այս երկու եղբարքն՝ որոնց բնակութեան տեղին Ասպահան ըլլալով , և քանի մը տարուան ալ կարգուած , մէկը բնաւ զաւակ չունի եղեր , միւսը երկուորեակ զաւակ ունեցեր է . առ ահի խոյս տալու ատեն , երկու եղբարք իրարու իմաց չտալով , որդի ունեցողը տղին մէկը հօն կը թողու , ու արտօրնօք միւս տղան կառնէ ու կը փախչի . իսկ միւսը՝ որ նա ալ պատրաստ էր փախչելու , եղբօրը կանուխէկ փախչելէն անտեղեակ ըլլալով , իբրև վերջին հրաժարականը անոր տալու մտօք՝ կը մտնէ անոր սենեեակը , որ փաթթուած տղեկէ մը զատ մէկը չտեսներ , որ կուլար գառնադին . այս սրտաճմիկ տեսարանը զանոնք քայլ մ'անդամ՝ առնելու չ'թողուր , ու սարսափմամբ մը իրենց արտասուքն ալ տղուն արտասուացը հետ խառնելով , ու զանի իրենց կենաց փրկութեան հրեշտակը ընդունած՝ կտունուն ու ուղղակի յիշմիր կը փախչին : Ահա այս տղուն անունը Պօղոս է եղեր , որ Ֆիղիդային պապն է , և այս պատահեր է Ա.Ղ. 1640 թուականին :

Պօղոսին հօրեղբայրը արդէն վաճառական ըլլալով հօն ալ վաճառականութիւն ընել սկսեր է :

Երբոր Պօղոսը մեծցած ու քաջ կտրիճ ըլլալը  
տեսնելով, գեղէ գեղ ու քաղաքէ քաղաք պը-  
տղակիլը անոր կը յանձնէ , ու ինք յիշմիր կը կե-  
նայ : Եւ երբոր դործերնին լաւ մը կը կարդա-  
դրեն , և այն ատենն ալ Պօղոսին ամուսնու-  
թեան ժամանակն հասած տեսնելով, իրենց հետ  
մէկտեղ դաղթողներուն մէկուն աղջիկը անոր  
հարս կառնու . և այսպէս քանի մը տարի ալ յիզ-  
միր կենալէն ետքը , զանոնք ի Գըրդաղաճ դիւ-  
ղաքաղաքը կիջեցնէ , որ շատ բարեբեր երկիր  
մ'է և վաճառատեղի . հոն եկեղեցի մը ու քոմի-  
ալ մէկ դպրոց մը շինել կուտայ , և հոն կը բնա-  
կին , որպէսզի ասով գեղերը պտղատելու իրենց  
դիւրութիւն մը ըլլայ :

Եւ հոն կունենայ երեք որդի , Սիմօն՝ որ Ֆի-  
զիզային հայրն է , Թադէիլ ու Պետրոս :



## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՅԻԶԻԳԱՅ ՊՕՂՈՍ ՊԱՏՈՒԵԼԻՈՅՆ

ՈՐ ՄՆԱԿ 1788 ԹՈՒԻՆ Ի ԳԵՐԴԱՂԱՑ

Ֆիզիզայն ի Գըրդաղաճ տղայութեան ատենը  
թէպէտև կերթեւեկէ ի դպրոց, բայց հոն առած  
ուսման ճաշակին վրայ դժգոհ ըլլալով, կուղե-  
ւորի յիզմիր , և Տէր Օհան վանանդեցի քահա-  
նային աշակերտ կըլլայ , յուսալով թէ գիտու-  
թեան համար սրտին մէջ եղած ուսման ծարա-  
ւութեան բարբոքը անկից կընայ զովայնել , և  
այն ատեն ինք ԱՇ տարեկան կըլլայ :

Սակայն ըստ իր վկայութեան, հոն երեք տար-  
ուան տուած աշխատութեան ապարդիւն ըլլա-  
լը տեսնելով կը պարտաւորի ի մեծն Պօղիս դաղ-  
թելու , և կուգայ իրեք պանդուխտ առանց օգ-  
նականի միայնակ , և այս ատեն կըլլայ ինք քսան  
տարեկան :

Այն ատենուան դտնուած պատուելիներուն  
առանց ձանձրանալու միշտ կը յաճախէ :

Բայց այս երեք տարուան շարունակութեանը  
մէջ , առանձին առանց մէկը գիանալու , բնա-  
կան գիտութեան վրայօք (Բնադիտութիւն) փոք-  
րիկ գիրք մը հեղինակեր է , որուն մէջ ֆիզիզ ան  
Քրիստոնէական կըօնից ճշմարտութիւնը բնակա-  
նէն հաստատեր է : Նոյն միջոցին Փէշտմանճեան  
Գրիգոր պատուելին համբաւ հանելուն համար ,

էն վերջը անոր ալ գիմեր է , կարծելով թէ իր ունեցած գաղափարներուն վրայ աւելի լուսաւորութիւն մը կատանայ անկէց :

Առաջին դասախոսութեան մէջ Գրիգոր պատուելին կը տեսնայ թէ իր պարզած խնդրոյն վրայօք՝ Ֆիղիդային տուած բացատրութիւնը աւելի պարզ և աւելի բացայացտ է . անմիջապէս այս դէպքը Պօղոս (Յնդրիանուպօլսեցի) սրբադանին կը պատմէ : Պօղոս սրբազնը ասի երբոր կը լսէ կը զարմանայ , և նոյն շարթուն օր մը որոշելով , Ֆիղիդան և Պատրիարքարան կը հրաւիրեն , և նոյն որոշեալ օրը և գիտնականաց պղտիկ խմբիկ մը կազմելով , իներկայութեան յիշատակաց արժանի Պէղազ Յարութիւն ամիրային կը քննեն . որով ժողովը վերահասու կըլլայ թէ՝ այս բարձր ուսմունքը ու գիտութիւնը անոր բնական է , և ոչ թէ ստացական . մանաւանդ քնագիտութեան նոր հեղինակութեամբը : Ժողովը անոր բերնէն ելած պատասխաններուն հաւելով , և այս հեղինակութիւնն ալ տեսմնելով , հոն կը վկայեն թէ ասի մեր ազգին մէջ հազուադիւտ մէկը պիտի ըլլաց , զի ի ցոյց ճշմարտութեան բերած ապացոյցները Փիղիդապէս է , զրո չենք կրնար ուրանալ : Ուստի ժողովը հոն միահաւան ըլլալով , «Ֆիղիդայ» պատուանունը անոր կը յատկացնէ . որմէ սկսելով մինչեւ ցարդ մեր ազգայնոց մէջ սոլորութիւն եղած է նորա մականունը Ֆիղիդայ կոչուելու : Այս տեսն ինք քսան երեք տարեկան եղած կըլլայ :

Բարեյիշատակ Պէղազ Յարութիւն ամիրան՝ ասիկայ այսպէս տեսնելով , Ֆիղիդան կառնուիւր ասլարանքը կը տանի և վարժապետութիւն քրոջ որդւոցը :

Հոն բաւական տարի կենալին ետքը , կը հրաժարի անկից , և այն ատեն ինք երեսուն և երկու տարեկան կըլլայ ու կերթայ յիզմիր , իր մայրենի քաղաքէն անցնելով , և անկից ուղղակի յերաւաղէմ կերթայ :

Եւ երբ եղիպտոսի փոխարքային գործակատար Պօղոս պէջը անոր յերուսաղէմ զալը կը լոէ , գֆիղիդան յեղիպտոս կը հրաւիրէ . Ֆիղիդան կերթայ , և հոն քիչ մ'ատեն հիւր կենալին ետքը՝ նորա տնօրինութեամբը յիզմիր կը դառնայ , հոն վարժապետական պաշտօն վարելու համար : Հոն ալ երկու տարիի չափ է ենալին ետքը՝ կը դառնայ ի Պօլիս . և անմիջապէս Պէղազ Յարութիւն ամիրան՝ զանի Միջագիւղի դպրոցը հայիքան կը դնէ :

Հոն ալ երկու տարիի չափ կը կենայ , և երբ կը տեսնէ թէ Աղգին մեծամեծաց մէջ իուովութիւն կայ , ձեւով մը անկից ալ կը հրաժարի . և նոյն միջոցին Մատթէոս կաթողիկոսէն՝ որ այն ատեն ի Պրուսայ առաջնորդ էր , հրաւէր գալը տեսնելով կերթայ ի Պրուսայ (1) ի վարժապետութիւն . հոն ալ երեք տարիի չափ կե-

(1) Հոն տուած քննութեան խօսած ճառին բնագիրը չեռ քովս կեցած է , զայն ալ պիտի հրատարակեմ :

նուլէն և ոքը՝ անկից ալ կը հրաժարի, և կերպայ դարձեալ յերուսաղէմ ի վարժապետութիւն Ա. Ուխտին միաբանութեան, Պօղոս որբազան Պատրիարքին յատուկ հրաւիրանաց նամակաւն, որուն մէջ ֆիզիգայ պատուանունէն դատ, ուրիշ պատուանուն մ'ալ աւելցուցեր է «Շնորհալի» մականուանելով, (դժբաղդաբար նամակը մնտուկէն կորսուելով, չկրցէնք զանի ալ հրատարակել), որ Նորին սրբազնութիւնը երուսաղէմի պարտուց համար հոն դացած էր :

Եւ հոն Ֆիզիգան տարի ու կէս կենալէն ետքը՝ դարձեալ ի Պօլիս կուգայ, և ի Զուգուր խան սենեակ մը վարձելով, հոն շուկայի արհեստաւորաց տղայոցը ու երբեմն ալ կասարեալ մարդոց դասաւուութիւն ընել կակի :

Այս հոն յաջորդեց այն սարսափելի, անիրաւ, տարապարտ և Աղդին արաւ բերող աքսորը, որ եղաւ 1839 ապրիլ ամսոյն :

## ՀԱՄԱՐԾՎԱԿՐՈՒԹԻՒՆ

Ա.ԲՍՈՐՅԱՅ ՖԻԶԻԳՈՅ

Այն ժամանակները մեր Աղդին մէջ եսութեան դժտութիւն մ'իյնալով, Աղդը երկուքի բաժնուեցաւ . մին լումայափոխներու խումբն էր, և միւն արհեստաւորաց :

Այս երկու բաժանմունքը՝ իրարու արենակցութիւնը, ազգայնութիւնը, ազգականութիւնը մէկդի թողլով, մէկզմէկու այնպէս կերեւէ,

ինչ ինչպէս արեւը լուսնոյ, բարին չարին, լոյսը խաւարին :

Լումայափոխներուն ժողովատեղին էր ի Մեծն Նոր խան, խոկ արհեստաւորաց՝ ի Պէշիկթաշ Պալեան կարապետ ամիրային տունը :

Պառակուած գուռով շրջառէննեն

Առաջին · Սաւեփան Պատրիարքն՝ որ Աղաւնի կըսուէր, արհեստաւորներէն աւելի լումայափոխներուն ունկնդիր կըլլար ու անոնց մտիկ կընէր, և զանոնք անոնցմէ աւելի կը մեծարէր :

Երկրորդ · Կրօնական դասուն թոյլուութեամբը՝ Բրօմէստանդ աղանդոյն շուտով մեր Աղդին մէջ տարածուիլն եղաւ :

Այս գժտութիւնը աւելի արծարծելով՝ սկըսան իրարու թշնամական ցոյցեր ալ տալ. և ասի այսպէս բորբռքելով, գնաց մինչե Տէրութեան ականջը հասաւ : Տէրութիւնն ալ Աղդը խաղաղեցնելու համար, վսեմ Պալեան կարապետ ամիրան կանչելով Աղդին կառավարութիւնը անոր յանձնեց . որ զանոնք հայրաբար խրատելով իշրարու հետ հաշտեցնէ :

Նա ալ որ բնութեամբ հաշտասէր ու խաղաղապահ միանդամայն ազգասէր ըլլալով, դործը ուղեց որ խաղաղութեամբ լմիցնէ . ասոր համար իւր խմբին տնօրէնութեամբը արքունի հրովարտակով՝ Սեբաստիայի առաջնորդ Յակոբոս եպիսկոպոսը ի Պօլիս բերել տալով, նախ փախանորդ, երկու շաբաթէն ետքը նորա տեղ Պատրիարք նոտեցնել տուաւ :

Նորապսակ Պատիվարքը ելախտադէտ մտօք քանի մօրէն ետքը՝ ի Պէշիվթաշ կարապետ ամիւրային տունը եկաւ ի տեսութիւն . և Ամիրան անոր գալստեանը վրայ ուրախանալով՝ չնորհակալ եղաւ , որոյ աղագաւ Նորին որբալնութեան ամեն բանի մէջ օգնական ու թիկոնք ըլլալու ալ խօսք տուաւ . մանաւանդ Բրօթէստանդ ազանդոյն տարածման առաջը առնելով՝ եթէ փոյթ տանի :

Ուրկէց անխուսափելի կերպով աքսորանաց դաղափարը գոյութիւն առաւ : Եթէ գուք այդպէս ըլլալ հարկ կը համարիք , ըստ Ամիրան , գուք աքսորանաց արժանիները ըստ անուան նշանակելով որոշեցէք , ես պատրաստ եմ կառավարութենէն հրովարտակներ հանել տալ :

Սոյն չնորհակալեաց տեսակցութեան ատեն՝ Զամութեան պատուելին իր մասնաւոր արբանեկաց խմբովը (օրոնց անուններն յիշատակելը ուրիշ պատեհ առթի մը կը թողում) հոն պատրաստ գտնուելով հանդիսատես կը լլար . և կը խրախուսէր զանոնք : Ուստի անոնք ալ այս անարդարանալի պաշտօնը անոր յանձնեցին : Որ ըստ հրամանի և ըստ իւր բնասուր ձրիցն՝ արբանեակներուն հետ մէկտեղ խմբելով , աքսորանաց անունները մէկ ցուցակի մը մէջ ամիուփեցին ու պատրաստեցին . և Ծաղկազարդի կերակի երիկուն խմբովին Ամիրային տունը օթեւանեցին , որպէսզի ընտրողական ցուցակը նորին վեճմութեանը ներկայացնեն :

Յետ ճաշին՝ առանձին սենեեակ մի քաշուելով , աքսորելոց անունները նորա առջին կարգացին , առանց յիշատակութեան Ֆիզիգայի անուան :

Ամիրան անոնց կը հարցնէ՝ թէ ո՞ւր է Ֆիզիգային անունը , որոյ վրայօք ինձի միշտ կամբաստանէք :

Ասոնցմէ մէկը (ասոր ով ըլլալը հիմայ թող մնայ) կը պատասխանէ , այս Ամիրայ , անոր անունը այս ցանկին դուրս հանած եմք : Ամիրան ասոր պատճառը կը հարցնէ . նորէն կը պատասխանէ թէ՝ Ֆիզիգան ուրիշ արատ մի ալ վրայ աւելցուցած է : Ի՞նչպէս , կը հարցնէ Ամիրան : Ֆիզիգան կը գաւանի երեր՝ թէ Քրիստոնեայք պաշտեն երեք Աստուած , հեթանոսք բաղում Աստուածք , Հրէայք մի Աստուած , իսկ Ֆիզիգայս անաստուած :

Երբոր Վաեմափայլ Ամիրան՝ այս զրագարանաց խօսքը անոնց բերնէն որ կը լսէ . զորոնք<sup>(1)</sup> որ հաւատարիմ միանգամանի և ծշմարտաբան ճանչցած ըլլալով , առանց տարակութանաց անոնց կը հաւատայ . և հրաման կընէ շուտով Սրբազն Պատրիարքին նամակ մը գրել , այս օրինակ :

«Սրբազն Հայր .

«Ի հասանիլ գրոյս առ Զերդ Սրբազնութիւն ,

(1) Վկայողներուն մէջ վերդապետ , քահանայ , պատուելի եւ մեծարու աշխարհուկաններ որ ըլլան , արդեօք տարակուսութիւն կը վերցնէ :

«փութացուսցես ձեռքակալել զֆիզիդայն, և առանց խօսելոյ ընդ նմա՝ փակեսցես զնա ի ներքին բանան մահապարտաց ի Պատրիարքարան :

«Ամենայն բարեխօսութիւնք քեզ զնմանէ անզունելի լիցին, մինչեւ հասցէ քեզ գեր աքսորանաց նորա»:

Այս նամակը առտուն չը լուսացձ՝ Սրբազնին ձեռքը կը համնի :

Ոնմեղ Ֆիզիդայն՝ այս ամեն բանէն անտեղեակ, նոյն գիշերը Գուգկունճուդ Բիշմիշեան հաճի Զէլքի Յովհաննէս աղային տունը հիւր ըլլալով, առտուն կը փութայ ի Պօլիս Զուգուր խան իր սենեակը. սենեկին դուռը բանալու չը մնար. Մարգար ժամկոչը դիսուն վերեւը կը անկուի, և կըսէ. Սրբազնը քեզ կուզէ :

Ֆիզիդայն անոր հրամանին հնազանդելով, գառնուկի պէս առջին ինկած՝ կուգայ ի Պատրիարքարան. բայց առանց և ոչ մէ կը տեսնելու, ըստ հրամանի նամակագրին՝ Մայր Եկեղեցւոյ ներքին բանտը, ուր մինակ մեռելոց ճաղերը կան. ու մահապարտ անձինք հօն կը ձգուին. որ քարուկիր փոքրիկ լուսանցքով շէնք մ'է. խեղճ Ֆիզիքայն՝ առանց հարցուփորձի իբրեւ զմահապարտ հօն կը փակեն :

Որ ամենուն աղէկութիւն ընել կը փափաքէր և ճշմարտութիւն կը քարոզէր :

Թիրաւի ոչ միայն ամեն բարեխօսութւին նորին սրբազնութեանը անլսելի եղաւ, այլև Պետրոս առաքելոյն այն սքանչելի խօսքն ալ որ կը

աէ. «Եթէ մարդկան հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ ոչ էի»: Բայց միայն ի շնորհս Ս. Զատկի, Աւագ հինդշաբթին բանտարկութիւնը ի Պատրիարքարան փոխադրուեցաւ :

Սոյն միջոցիս թէ զֆիզիդայն և թէ նորին մըտերիմ բարեկամներն՝ որ բաղմաթիւ էին, նենդութեամբ մը տնտեսեցնելու համար, (որ դեռ աքսորանաց հրովարտակը իրեն ձեռքը հասած չէր), նորա հեղինակութիւններն ուղեցին ի քըննութիւն: Ընդ որ Ֆիզիդայն ուրախանալով, թէ ճշմարտութիւնը երեւան պիտի ելլէ, ու իրեն անմեղութիւնը պիտի ճանչցուի կարծելով, զիս կանչեց ու սենեկին բանալին ինձի տուաւու ըստաւ, առ սա, գնա սենեակս բաց. ուր որչափ հեղինակութիւնք ու գրութիւնք կան՝ մինչթղթի կտորներն ալ առնես, բերես և Սրբազնին տաս. (որ այս միջոցիս Ֆիզիդային հետ երեսանց բարեկամացեր էր): Սակայն հետս ալ երկու սպասաւոր դրին ի զգուշութիւն:

Իմ ձեռքովս բերուած հեղինակութեանց անունները հետեւեալներն էին. թող զբաղմութիւն թղթոց ու գրութեանց :

1. Խթան զարթուցիչ.
2. Թարգման ճշմարտութեան.
3. Բանալի գրոց.
4. Եկրածութիւն հաւատոյ.
5. Հայելի ճշմարտութեան.
6. Պատկեր վարժութեան.
7. Հրաւել իմաստութեան.

8. Տեսարան զուարձալի .
9. Կերակուր հոգւոյ .
10. Պատմութիւն ժողովոց .
11. Հայելի վարուց .
12. Բանալի եկեղեցւոյ .
13. Բնախօսութիւն յաղագս անմահութեան հոգւոյ .
14. Ներածութիւն հաւատոյ ընդարձակ .
15. Խորհուրդ աշխարհի գոյացական խմբման .
16. Տեսիլ լուսոյ :

Վերջապէս Ֆիզիգային ճակատը դրոշմուած աքսորին հրամանը՝ անդարձ ու վճիռը անջրելի ըլլալուն համար , Զատկին առջի շարթուն ուրախ առտուն Ֆիզիգային ողջունեցին , ի կեսարիա ի վանս Սրբոյն կարապետի բարի ճանապարհ մաղթելով . և նոյն յետայն ոստիկանը հրաման տուաւ յիւսկիւտար անցնելու , որուն յանձնուած էին : Թէպէտև յիւսկիւտար շուտով անցան , սակայն Ֆիզիգայն շատ ակար ըլլալուն համար՝ նոյն դիշերը յիւսկիւտար տաճկի մը տուն կեցան , և առտուն մութուն զանոնք(1) ճամբայ հանեց ոստիկանը հայհոյանօք , ոչ միայն աքսորեալը՝ այլ և աքսորողն ալ . զի Ֆիզիգան չափէն աւելի տկար էր :

Աքսորուելին 15 օր եաքը՝ քամի մը բարեկամաց գրդելով դաշի ի Պատրիարքարան , և նո-

(1) Տէր Սահակեան աիրացու Յովհաննէմ ալ՝ Ֆիզիգին հետ աքսորուեցաւ .

րին սրբազնութենէն գրեանքը ողահանջեցի . և նա գրոց ուր տեղ ըլլալը անգէտ ըլլալով , զիս Ստեփան սրբազնին խրկեց , որ դեռ ի Պատրիարքարան կը գտնուէր . որմէ ի պահանջեն մեր , Նորին սրբազնութիւնը խորունկ հառաջանօք՝ այս խօսքը մեզի ուղղեց :

«Ես ու Սրբազնը , Յակոբ վարդապետը որ փոխանորդն էր . . . և այն եղբօրդ հեղինակութիւններն առինք կարդացինք , մէջը շատ պատուական բաներ կային , մինչև անգամ Շնորհալին այն բերանները չէ կրցեր ընելու» : Ուստի Ստեփան սրբազնը տխուր գիմօք Յովսէփ վարդապետը կանչելով՝ հարցուց անոր . ոչ միայն Յովսէփ վարդապետը՝ այլ ամենքն ալ , որոնք ի Պատրիարքարան էին , չդիսեմք նորին սրբազնութեանը պատասխանեցին : Եւ այսպէս ամեն հեղինակութիւնք և այլ բազմութիւն գրոց ի կորուստ մասնուեցան , և սոց հեղինակն ալ աքսորեցաւ ի կեսարիայ :

ԴԱՐՁ ՖԻԶԻԳԱՅԻ ՅԱՔՍՈՐԱՆԱՑԻ ՊՈԼԻՍ  
1839 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ֆիզիգայն հասաւ ի Պոլիս , բայց հեղինակութիւնքն առնա ոչ դարձան ի կորստական աքսորանաց , ուստի շատ ցաւեցաւ . աքսորանաց կակիծը խեղճին վրայ կրկնապատկեցաւ , անմիտար լացաւ , մինչև իսկ անկողին ընկաւ . մանաւանդ բանալի Եկեղեցւոյ հեղինակութեան

վրայ, որոյ մեծութիւնը Նարեկին կրկնն էր, թէ որ աքսորը վրայ չգար, տպել պիտի տար:

Սակայն բարեկամաց յորդորանօքը ու քաջալերութեամբը քիչ մը ողի առնելով, դարձեալ Ազգին սիրոյն համար դրիչը ձեռք առաւ, իւր ըղեղին մէջ բնաձիր տոկոսարեր քանքարը՝ իր դգանձ ծածկեալ արտայայտելով, ուզեց ի վաճառ հանել ի վարժս գպրոցական ուսումնասէր մանկաւոյն Հայոց, նոցա սիրոյն ոչինչ խնայէր երբէք, այլ ցանկայր միշտ լինել նոցա օժանդակ ի զարգացումն իմաստութեան:

Եետոյ կրօնական ժողովոյ անօրէնութեամբը ժառանդաւորայ դասատու կարգեցաւ ի վէզիր խան Ս. կարապետի սենեակը. բոլոր քահանայցուները ուսմունք սովորելու համար հոն կուդային, և հոն միանդամայն լսարան ալ հաստատելով, օրուան մէջ ժամանակ որոշած էր: Շուկայացիներէն շատերը կուդային ու ունկնդիր կըլլային, և շատ կուրախանային: Որովհեաեւ բրօթեստանդ աղանդը մեր Ազգին մէջ նոր արծարծուած ըլլալով, հաւատոյ վրայ շատ տեսակ խնդիրներ կառաջարկէին. բայց Ֆիզիդայն ամենուն ալ պատասխանը կուտար, ըստ պահանջման Ս. Աւետարանի ողջամիտ վարդապետութեան: Ոմանք ալ այլ և այլ նիւթերու վըրայօք հարցմունք կուղղէին, Ֆիզիդայն իւր քաղցր բնաւորութեամբը ամենուն հարցմանց պատասխանը տալով ամենուն սիրաը կը շահէր ու կուրախացնէր:

Յետոյ Աղջային ժողովոյ անօրէնութեամբը գնաց ի Մուշ. ուր այն ատեն քալաքական խըռովութիւն մը ընկած էր, զայն հանդարտեցը նէ, ու խաղաղութիւնը հաստատելով, Մշոյ վանքը նստի, ու միաբաններուն ու սմունք սովորեցնէ: Եւ այս տեղի ունեցաւ 1848 թուին:

Եւ հոն երեք տարի մասէն ետքը՝ ի Պոլիս գարձաւ 1851ին: Եւ այս անդամ՝ Ալի փաշա խանը սենեակ մի վարձելով, չափահասակիներուն դաստիօսել, ու այլ և այլ սկզբունքներու վրայ դրբեր հեղինակել սկսաւ:

Եւ այնպիսի նիւթերու վրայ կը մտածէր, որ դիաես թէ ինք ի վազուց անտի զանոնք գիտէր, թէ անոնք բնութեան ծոյին մէջ ծածկեալ դանձի մը պէս թադուն կեցած էին: Զորոնք անդամ մը Անդզիացի իմաստասէրք լսելով զարմացն, որոնց առաջին առարկանելն էին ցուրենին ու գարիին իրարմէ ունեցած գոյութեան խմորման տարրերութիւնը: ու միւսը՝ արեգական ու լուսնոյ, և այլ բազմաթիւ նիւթոց: Ուրոնք արեւելեան պատերազմին պատճառաւաւը հոս գանուելով: Տէր Մինասեան Միւսիւ Յակոբին (որ քաջ անդզիագէտ ըլլալով, անոնց առաջին թարդմանն եղած էր) միջոցովը ուզեր էին Ֆիզիդայն հետ տեսնուիլ, որպէս զի ինչ ինչ նիւթերու վրայօք անոր հետ խօսակցին:

Անդզիացիք իրենց հարցման պատասխանին վրայ զարմանալով, Միւսիւ Յակոբին կը հարցը նեն թէ ասոր թանդարանը ո՞ր է:

(Եւ ըոպացիք այնպէս համոզուեր են թէ մէկը առանց թանդարանաց վիխիստիս չը կրնար ըլ- լալ . անոր համար ֆիզիդային հարցուցած են թէ՝ ուր է քու թանդարանդ : )

Երբոր ֆիզիդան թարգմանչին միջոցով անոնց խնդիրը կիմիանայ , մատով անոնց ցուցնելով կը պատասխանէ թէ՝ ահա՝ տիեզերքն է . ընդ որ անդզիացիք զարմանալով , որովհետ կըսեն :

Ահա նորէն ֆիզիդային հնտրած հեղինակութիւններուն անունները , որոնք անկորուստ գեռ մնացած են իմ քոլու :

1. Տրամաբանութիւն ընդարձակ .
2. Տրամաբանութիւն կրօնական գիտելեաց վրայ .
3. Մատեան օրինաց ընդարձակ , 142 երկար յօդուածներով .
4. Խորհուրդ աշխարհի ընդարձակ .
5. Տրամաբանութիւն դորձնական ընդարձակ .
6. Վէպ Աւետարանի .
7. Հայերի ճշմարտութեան .
8. Գոյութիւն մտաց և գաղափար .
9. Բանագիու ի հինդ հաղարաց (թէպէտ ասիկայ մեռած օրը սենեակէն կորսուեցաւ , բայց երեք հաղարի չափ բնադրէն քովս կեցած է , թէ որ կորառածը ձեռքս իյնայ , խաղոյն տպել կուտամ) .
10. Հրաւէր իմաստութեան , փոքրիկ 2 հատ .
11. Ատենաբանութիւն իմաստափրական ի դպրոց .

12. Տախտակ մի կրօնական գիտելեաց , ուր կը ցուցուի գաղափարաց ճշմարտութիւնները , արական իգական սեռի վերացեալ բնութեան հակադրութեանց միջոցովը .

13. Տախտակ մի գոյացութեան բնական իրաց վեց գարի վրայ բաժնելով .

14. Տախտակ մի ըլեղին ջղերովը , որ մտաց բոլոր շարժմունքներուն ներդործութիւնը կը ցուցնէ :

... Եւ այլ բաղմաթիւ այլ և այլ նիւթերու վրայ գրուածներ հատուած հատուած :

Ասոնք հետղիետէ միտք ունիմ հրատարակելու , եթէ արգոյ Աղգայինք սոյն մեր աշխատութիւնը պսակելով , քաջալերութիւն տան : Ֆիզիդային յօդուած Աղջին աշխատութեան արդիւնքն մինակ այսքան եղած չը նկատեն արդոյ Աղգայինք , այլ արժանայիշատակ Պէղճեան Յարութիւն ամիսային սիրտը Աղգային եռանդով բորբռքիլն ալ ֆիզիդային միջոցովը եղաւ . որով այսքան աղէկութիւններ յառաջ եկան , որովհետեւ բաւական տարի անոր քով վարժապետութիւն ըրաւ :

Հումկ ուրեմն՝ ֆիզիդայ բաղմարդիւն վարժապետն Հայոց , իւր անունը չնաշխարհիկ երկասիրութեամբ անմահացնելով , խեղճ վիճակով իւր մահկանացուն կնքեց ի հասակի 68 ամաց 10 օունիս 1855 , Ալի վաշա խան , և թաղեցաւ ի Պալըգլը ի Տէր Գրիգորիսի թաղն :

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Այն հրատարակեալ Տրամաբանութեան վրա-  
յօք՝ մեր կողմէն առ ընթերցողս իտեղեկութիւն  
դուզնաքեայ զեկուցում մը կը տրուի :

Քաջահամբաւ ֆիզիգային արդի երկասիրու-  
թիւնը, որ յիւր ճակատն Տրամաբանութեան ա-  
նունը կրելով կը հրատարակուի, առ ջի բերան  
այնպիսի նիւթերու վրայօք դասեր կաւանդէ,  
զոր ընթերցողը՝ թէ որ նա քաջակիրթ մէկն ըլ-  
լայ, այնպէս կը կարծէ թէ ասի Տրամաբանու-  
թիւն չէ . զի նորա ոդին իւր նպատակին չ'ծա-  
ռայեր, այլ այլ և այլ դիտութեանց և արհես-  
տից վերաբերեալ նիւթերու վրայօք խօսող հե-  
ղինակութիւն մ'է ասի, կըսէ :

Վասնզի ամեն գիտութիւն ու արհեստ իրենց  
յատկացեալ առարկաներն ունին . ապա ուրեմն  
ամենն ալ կը պարտաւորին իրենց վերաբերեալ  
նիւթերու վրայօք խօսիլ, ու չէ թէ խառն նիւ-  
թոց :

Զի հեղինակութիւն մի, որ աւանդէ թէ բա-  
ռերը ի՞նչ և քանի՞ տեսակ են, և ի՞նչ կերպով  
կը փոխուին, և փոխուելով ի՞նչ նշանակու-  
թիւն կունենան, և բառերը ի՞նչ կարգով ու  
կանոնով իրարու քով համաձայն կը շարուին,  
որով մարդ կային խօսքը կը կազմուի, ահա այս  
պիսի ուստանանք աւանդողին կըսէնք քերակա-  
նութիւն :

Հեղինակութիւն մի՝ որ իւր ճիգն թափէ  
զաւնկնդիրը համոզելու ու տարհամոզելու և կամ  
գովելու ու պարսաւելու . . . և այն, կերպ կերպ  
վարպետական ձեւերով, ու տեղը և ժամանակը  
ընտրելով, անոր ալ կըսենք ձարտասանութիւն :

Հեղինակութիւն մի՝ որ զօրէ կանոնական օրի-  
նօք համեմատեալ ընդ նախընթացին, ծանուցե-  
լովք զանծանօթս յառաջ բերէ, անոր ալ Տրա-  
մաբանութիւն կըսենք :

Խսկ սա չունի այն յատկութիւնը, զոր Տրա-  
մաբանութեան գիտութիւնը ունի :

Ուստի ասիկայ Տրամաբանութիւն չէ, ոչ ալ  
Աստուածաբանութիւն, ոչ ալ Բնագիտութիւն,  
ոչ ալ Հանդաբանութիւն, ոչ ալ Աստղաբաշխու-  
թիւն, ոչ ալ Երկրաշափութիւն, ոչ ալ Հոգե-  
բանութիւն և այն, որոնց վրայօք մի և նոյն հե-  
ղինակութեան մէջ երկար յօդուածներով կը  
խօսի :

Արդարե ասիկայ ըստ Երեւոյթին և բազմազան  
առարկայից ծանօթութեանն, զոր Ֆիզիգայն  
ֆիզիգական օրինօք ճոխագոյնս քննադատու-  
թեամբ մը կը տրամաբանէ, որոնք միանդամմեր  
զգայութեան ներքեւ կիյնան . ի վերոյիշեալ ար-  
հեստական ու գիտութեան հանդամանաց և  
յատկութեանց տարբեր է . բայց ոչ օտար իմաս-  
տասիրական մակացութենէն, զոր Ֆիզիգայն քան  
զնախնի իմաստական լիագոյնս կանոնական օ-  
լինօք ըստ նախագոյ արարածականաց արարչա-  
գործ սրբութեանն ճոխացուցեալ պերճացուցեր

է. և այն պարզ և մէկին՝ ամենեցուն դիւրըմշ  
բըսնելի, այնպէս՝ որպէս թէ Ֆիղիգայն ան-  
ձամիր Աստուածային արարչագործութեան անդ-  
ներկայ գտնուած ըլլար. Որուն թէպէտե պէտք  
էր՝ նորա ըստ կերպարանաց հեղինակութեան  
յատկութեանը նայելով, Փիլիսոփայութիւն ըս-  
ուիլ, զի անիկայ իրրե Փիլիսոփայութիւն հան-  
գիսացեր է, քան թէ Տրամաբանութիւն, որոնց  
տիրապէս և իշխանաբար ի քննութիւն մտնե-  
լուն համար. որովհետեւ բոլոր զգալիք Փիլիսո-  
փայութեան գիտութեան առարկայ եղած են:

Այս բոլոր առարկայ եղածներն՝ որոնք բնա-  
կան ու բնաղանցական գաղափարներ կըսուին, զոր  
Փիլիսոփայութիւնը կը ձեռունարկէ թէ ի ժխտումն  
և թէ ի հաստատութիւն, թէ հանդամանաց և  
թէ յատկութեանց կողմէն յառաջ բերած ըս-  
տուգութիւնը տրամաբանական կանոնաց վերա-  
ծելուն համար, Ֆիղիգայն ասոր անունը Տրա-  
մաբանութիւն դրեր է. որով հեղինակը ըսել  
ուզեր է թէ, քաջ դաստիարակի պէս իւր սի-  
րական սանուն կամ համբակին ձեռքէն բոնած  
գոյնզդոյն բիւրաղդի հոտաւէտ ծաղիկներով  
զարդարուած չքնաղատեսիլ բուրաստանի մը  
նման, այլ և այլ գիտութեանց՝ որ մտաց սրու-  
թեանը կը նպաստեն, քիչ քիչ զանի ընտելացը-  
նելով, պիտի տանի ի բուն իսկ ձեռունարկին Փի-  
լիսոփայութեան, նորա սրտին մէջ ուսման ե-  
ռանդը բորբոքել տալով հանդերձ. Զի չըլլայ  
թէ իւր իմաստութեան սերմունքը իւր սանուն

անմշակ մտացը մէջ սերմանուած ըլլալով, ա-  
պարդիւն ըլլայ. այլ կուզէ իրրե հանճարեղ  
երկրագործի մը պէս արօրագրեալ արգաւանդ-  
երկրի վրայ ցանուի, որով միոյն փոխարէն ե-  
րեսուն, վախտուն, հարիւր առնէ: Առ որ փա-  
փաքելով, մնամ ծառայ սիրելի Ազգիս,

Ֆ. ՄԿՐՅՉ ՍԻՄՈՆԱՆ

Տեսութիւն աշաց՝ տկարանայ տեսանել ինչ  
յանդիտութեան գաղանիմն, որք թէ ծածկեաւք  
ի մժավայրս իցեն . և ոչ ի յայտնութիւն երեւ-  
ման նոցա հնարք ինչ իցէ երբէք նոցուն աներ-  
կեւան տեսութեան , եթէ ոչ փայլեսցի անդ նը-  
շոյլ ճրագի , և կամ ճաճանչ արեւադունդ շա-  
ռաւիղաց :

Սոյնպէս և որ ի շփոթ բանսն են տարակոյս  
իմացուածոց ոչ քան զկշուադատ ուղղութիւն  
մտաւոր քննութեան առաւել ոք կարասցէ յայտ-  
նել զնոյնաբան ճշմարտութիւնն անկասկած :

Եւ ոչ այլ ոք ի թուոյ իմաստասիրական մա-  
տենից կարգի երբէք ընդ այս պաշտօն ուղղա-  
դատ , հարթ և հաւասար ի բաց մերժել զտա-  
րակոյս իմացուածս կասկածելի մթութեանց ,  
քան զպանծալին ի գիտութեանց Ցրամաբանու-  
թիւնն կանոնազարդ . որ նա ինքն զարդարուն  
պաճուճէ զմիտս ի փորձ հաւասարի ընդ խորա-  
խորհուրդ իւրականսն նախաստեղծ ճանաշման  
հոգւոյն յուղղութիւնն իսկական :

Զափ անդէն առնու ի կշիռ ուղղութեան զաղ-  
դարարս բնախօս պատգամաց աղդեցութեանց  
զգայարանաց ի սկզբնաշաւիլ գիւտս ստուգու-  
թեան մտախոհ անսխալ ճանաշման :

Ծնդ ըստ իւրում բնիկ իւրասովոր արարչա-  
դիծնախականոն ի սկզբանէ օրինօքն՝ զննէ քըն-

նէ զապացոյցս իսկութեան զատուգութենէ .  
բայելի շփոթ խնդրոց :

Զի որք ի մռայլ նսեմութեան իցեն յայլաղը ոյց  
և օտարաբան յանցարիր խօսա ռամկական ի գեղջ-  
կական խորհուրդ այլաբուն շաղփաղվանաց խու-  
ժանին , որք երազեն ի ցնորս , քան որ իրք  
յինքեանս յայտնի ցուցանիցեն զիսկութիւն նոյ-  
նակերպ :

Անդ հիմնական դրութեամբ իւրով հաստատէ  
զատուգութիւն խնդրոց իսկական ճշմարտու-  
թեամբ նոցուն :

Անդ և իմացմունք մոռաց հիմնական ուղղու-  
թեամբ հաւասարազոյդ չափին յանսխալ կշիռ  
իսկութեան իրաց ընդ բանսն հանճարուեաս  
իմաստութեան :

Սա է հոչակեալ գիտութիւնն այն տրամարա-  
նական . որ կանոնաւոր օրինոք ղճնարս հանճա-  
րէ ուղիղ դատաստանաց յանսխալ վճիռ զատու-  
գութենէ ամենայնի :

Այլ զգովեստիցն նորա պաճուճանք՝ ոչինչ  
աղգեն ի ներբողս դրուատել զայն ի ցուցումն  
հիասքանչ զարգացման այլոց :

Քանզի ամենեցուն միաք ի գլուխս են , գիւ-  
րաւ և ամենեքեան զյարդ աղնուութեան պատ-  
ույ նորա ճանաչեն քաջապէս , թէ դի՞նչ բերկ-  
րութիւն սրտի յանչափն քան ըստ գիւտ ճո-  
խութեան գանձուն զգայցէ յապացոյց յայտնու-  
թեան իրացն . մինչ գաղարեային կարծիք ի  
տարակոյս երկրացութեան . որով միւրք գերա-

զանցին քան զամենեսին ճշմարտութեան ճա-  
նաչմամբն . քան որ զօրութիւնք ի նմին անձին  
իցեն յորպիսութիւն բաղմագործ :

Սովու միայն և մարդիկ փայլին իմաստու-  
թեամբ որոշեալ ի բիրտ ռամկութենէ , և գե-  
զարուեաս հանճարով մոռաց աղնուանան ի խոր-  
հուրդս : Ապա ոչ մնան մեղ խօսիլ ասաէն , թէ  
զի՞նչ կշիռ ուղղութեան զրոգակից իցէ նմին  
համեմատ ի նոյնական չափ հաւասար ճանաչ-  
ման ընդ խորհուրդ քննութեան յայտնութեան  
իրաց յիսկութիւնն նոցա :

Քանզի ամենեքին գիւրազգաց են ի յարա-  
շարժ գործողութենէ մտաւոր խորհրդոյն , որք  
ընդ քողով անդիսութեան ծածկեալ ի զգայա-  
րանաց յայտնին ի մոռաց , իբրեւ հետեւեակ ան-  
ծանօթի ի նոցուն ծանուցեալ նախընթացի :

Ապա աստէն սկիզբն առցուք խօսիլ միայն  
զսկզբնաշաւիզս յայտարար կանոնաց նորա , որք  
յաւէտ նալաստեն ի մուտ անդք կանոնական օ-  
րինաց նորա :

Եւ այս իբր գիւրազարաստ հմտութիւն ինչ  
նախընթաց ի հետաշաւիզ լիասահման օրինադ-  
րութեան այլոց տրամաբան մատենից ի պէտս  
նորավարժ գպրոցականաց Աղդիս (1) :

Որոյ եմ միշտ փափաքով երջանկութեան ,  
Ն. Ծ. Պօլս Ֆիզիոն

(1) Այս «Աղդիս» իւր ընազգով տպել տուի նոյնու-  
թեամբ ի ծանօթութիւն ընթերցողաց , բայց միւսնե-  
րը աշխարհաբառի վերածուած են :

ՆԱԽ ԱՐԱՐԱՆՈՑ ՎՐԱՅ ՆԱԽՈԹՈՒԹԻՒՆ ՄԸ

“Ճրագ մարմնոյ ակն է, եթէ ակն  
քո առատ է, ամենայն մարմինդ լու-  
սաւոր եղիցի։ Ապա թէ ակն քո չար  
է, ամենայն մարմինդ խաւարին ե-  
ղիցի։”

Մատթ. Զ. 22։

Ի տիեզերս էակաց տեսակը երկուք են, երե-  
ւելի, Աներեւոյթ։

Եւ զասոնք ծանօթանալու համար՝ երկու տե-  
սակ գիտութիւնք սահմանուեր են, չաւատք  
ու խմաստութիւն, որ է Փիլիսոփայութիւն։

Երբոր աներեւութից վրայ կը խօսուի, կը ո-  
տի չաւատք, իսկ երբոր երեւելեաց վրայօք  
կը խօսուի, կըսուի Փիլիսոփայութիւն։

Այս երկուքն ալ գիտութեան միջնորդներ  
ունին։

Փիլիսոփայութեան գիտութեան միջնորդը՝  
զգայութիւններն են, իսկ չաւատոյ գիտու-  
թեան միջնորդն ալ Աւետարանն է։

Չաւատք Աւետարանէն գուրս չկնար անց-  
նիլ. ապա աներեւութից ճշգութիւնը աւետա-  
րանով կը ճանչցուի։

Այսպէս և երեւելեաց ճշգութիւնն ալ՝ Փիլի-  
սոփայութեամբ զգայարանօք կը ճանչցուի։

Ուստի Փիլիսոփայութեան Աւետարանը զգա-  
յարանքն են, սոյնպէս և չաւատոյ զգայարանքն  
ալ Աւետարանն է։

Երբոր ասոնք իրենց գիտութեան միջնորդին  
նոյնական սահմանէն գուրս որ ելնեն, այսինքն,  
Փիլիսոփայութիւնը զգայութենէն, և չաւատքը  
Աւետարանէն, ուամկական մոքով խաբուած մո-

լորեալ կը համարին . և այնուհետև իրարու մէջ կոկսի անիմաստ ու աննշան անակնկալ վէճեր յուղուիլ :

### ԳԼՈՒԽ Բ.

Երեւելիները երկուք են, մին նիւթական, ու միւսը անիմիւթական :

Երեւելեաց մէկ մասը երկնքն են, որոնք աստեղը կըսուին :

Ասնք ալ երկու կարգ են, հաստատուն և շարժական :

Հաստատուն աստղերը՝ որոնք փոքր ճաճանչ ներով կը շողշողան համաստեղութիւնք կըսուին :

Իսկ շարժականներն՝ որոնք մոլորակ կըսուին, երկնից համաստեղութիւններուն նման ճաճանչ ներով չեն շողշողար, այլ արեւուն բոլորտիքը միշտ շրջան կառնուն, որոնց բոլորական շրջադին մէջ տեղը արեւը կը բազմի :

Ահա այս է ասոնց իրարմէ ունեցած տարբերութիւնը :

Երկրի վրայ եղած նիւթականներն ալ երկու կարգ կը բաժնուին . մին ի կարգի տարերաց, իսկ միւսն ի կարգի գոյացութեանց :

Գոյացութեանց յատկութիւնը կը պարտաւորի սերմասկան բեղմասաւորութեամբ աճիլ, և ձեւերով սահմանասաւորեալ չափով ըլլալ, և ամեն տեղ չը գտնուիլ, բայց միայն ի սահմանասաւոր տեղի, և նորանոր ճննդեամբ աճիլ, և եղծ-

մամբ ոչնչանալ, և ժամանակի ներքեւ ըլլալով, յարաշարժութեամբ ծնանիլ և աղականիլ : Իսկ տարերաց յատկութիւնը ասոր հակառակն է :

Ա. Ամեն տեղ գտնուիլ :

Բ. Սերժնական բեղմասաւորութեամբ չափել :

Գ. Զեւերով սահմանասաւորեալ չափով չըլլալ :

Դ. Յատկացեալ տեղ չունենալ :

Ե. Ապա համատարած ամեն գոյացութեանց մէջ ըլլալ :

Դարձեալ այլ յատկութիւն տարերաց :

Ա. Նախ իր մէջն ըլլալ :

Բ. Նոյնութեամբ ուրիշներուն մէջն ալ :

Գ. Յարաշարժ շարժման մէջ զինքն չծնանել :

Դ. Եւ ոչ զինքն աղականել :

Ե. Ուրիշները ծնանել ու աղականել :

Զ. Նախաշարժ ի յաւիտենից ստեղծման համեմատ՝ անժամանակ անայլայլ իր մէջն ըլլալ :

### ԳԼՈՒԽ Գ.

Գոյացութեանց տեսակը երեք է . չանդ այլն, Տնկական, Զգայական :

Ա. Ասոնք հինգ կերպ անուններով կորոշուին :

Ա. Էակ, Բ. Նիւթ, Գ. Իր, Դ. Մարմն, Ե. Գոյացութիւն :

Ա. Էակ կըսուի անիկայ, որ եթէ ճշմարիտ ըլլայ, էակին հակադրութիւնը ոչինչ է :

Բ. Նիւթ կըսուի անիկայ, որ եթէ տեղ բըսնէ, ուրիշը անկից գանելով :

Գ. իր կըսուի անիկայ , որ ծանրութեան թանձ ~  
բութեամբը շոշափուի :

Դ. Մարմին կըսուի անիկայ , որ ասհմանաւոր  
չափով ըլլայ , խորունկութեամբ , լայնութեամբ,  
երկայնութեամբ , երեւելի արարածոց տեսա-  
կով , ու զանազան կերպարանաց ձեւերով :

Ե. Գոյացութիւն կըսուի անիկայ . որ սերմ-  
նական բեղմնաւորութեամբ պղտիկէն մեծ կը-  
լլայ , ու շատնալով կաւելնայ , տարերաց բա-  
ղադրական մասնիկներով աւելցած , իրարու-  
հետ հաղորդութեամբ խմորուելով :

Տարերաց <sup>(1)</sup> տեսակները չորս հատ են . Հող ,  
Չուր , Օդ , Հոռք ։ Որոնք երեք կերպ անուննե-  
րով մեզի կը ճանչցուին . կակ , Նիւթ , իր , ա-  
սոնցմէ գոյացութեան ու մարմնոյ իմացուածը  
ամեն կերպով հեռի է :

Ըստ որում անոնց մէջ սահմանաւոր ձեւ մը  
չկայ , իրական չափով բոլորի մէջ , երկայնու-  
թեան , լայնութեան , խորութեան , ոչ ալ իր  
բոլորին մէջ չափով տարածեալ մասեր . ուր ա-

<sup>(1)</sup> Ֆիլիդային հոս մինակ չորս տարերաց անունները  
տալուն մի նայիր . ուրիշ տեղ Երոսպացւոց գտած  
եօթանասուն եւ երկու տարերաց վրայօք ալ պիտի  
խօսի երկարօրէն . զանոնք ալ ժամանակին պիտի հը-  
րատարակեմ : Բայց Ֆիլիդային զանոնք ջրեր է , սոյն  
չորս տարերաց ունեցած տարբեր յատկութիւնները ,  
նոցա յատկութեանց հետ բազգատմամբ . որոնք բնաւ  
տարերաց յատկութիւնը չունին . ինչպէս եւ այս հա-  
մառօտիս մէջն ալ յայտնի կերեւան . համբերէ որ  
դուն ալ համոզուիս :

Նոնց մէջ բոլորին ու մասերուն անունները զա-  
նազան են , ինչպէս մարդու ծառոյ ելլն . բայց  
նոյն անունով բոլորն ալ մասեր կըլլան , ինչպէս  
Ովկիանու ջուրը , ու անձրեւաց կաթիլը :

Բայց գոյացութիւնը ու մարմինը բազմանուն  
են , զորօրինակ ծառը՝ իր բոլորին կը նայի ,  
տերեւն ալ բոլորին մասերուն :

Տարերաց զօրութիւնը այս է , չորութիւն ,  
ջերմութիւն , խոնաւութիւն , ցրտութիւն :

### ԳԼՈՒԽ Դ.

Իսկ աննիւթական երեւելեքը՝ երաց կեղծ  
տեսիլքներն են , առոնք էակի քով ոչինչն են , և  
ոչինչին վրայօք իմաստութեան մէջ բնապա-  
տում չըլլար . այսինքն ջրոյ մէջ մարդուս կեր-  
պարանքը ու հայլիի մէջ նկարուած կերեւաց :  
Որովհետեւ ամեն ճշմարիտ ծանօթութիւնները  
նիւթական էից երեւութէն կըլլան :

### ԳԼՈՒԽ Ե.

Բայց աներեւոյթ աննիւթականներն ասոնք են ,  
զորօրինակ Աստուած , Հրեշտակ , Հոգի , Գեւ :

Ասոնք մեր զգայարանքներով իրական ճշդու-  
թիւն չունին , միայն ասոնց ստուգութիւնը բը-  
նազանցապէս բանիւ խորհրդոյ մատաց . մեզի կը  
յայտնուին , և ի վարդապէտութենէն հաւատոյ :

ԳԼՈՒԽ Զ.

Երեւելի էակներէն ոմանք երկինքն են, ո՞րոնց վրայօք աստղաբաշխը կը ճառէ :

Ոմանք երկրի վրայ են, որոնց վրայօք հանդարանը կը ճառէ :

Կենդաննեաց վրայօք՝ կենդանաբանը :

Տնկոց վրայօք՝ տնկաբանը :

Տարերաց վրայօք՝ բնագէտը :

Տարերաց մէջ մարմնոց լուծութեան վրայօք՝ տարրալոյժը :

Հիւանդութեանց վրայօք՝ բժշկականութիւնը :

Չափելի տարածութեան վրայօք՝ երկրաչափութիւնը և այն :

Ասոնց ամենուն ալ իրենց ծանօթութեանց ճշդութիւնը իմացուածներովը մէկտեղ զգայութենէն մտքին մէջ կանցնին :

Բայց երբեմն զգայութիւնները անյարմար միջոյներու յարակցութենէն խարուելով, ճշդիւ անոնց վրայ վերահասու չեն կը մար ըլլալ, իբր թէ անոնք ալ ըստ ինքեան երեր ըլլան. ապա միջնորդական անյարմար միջոյներուն ցըցուցածին պէս, զորոնք որ զգայարանքներով կզգան, անոնց խակական երեւոյթները նմանօրինակ կը ցուցուին, երբեմն շիտակ և երբեմն սխալ:

Այսինքն, աշաց զգայութիւնը երկնից երեսը խակական լուսինն ինչպէս կզգայ նէ, նոյնպէս ալ անոր պատկերը ջրոյ մէջ, կամ նաւը հեռուէն

Փոքրիկ գնաակի մը պէս, և կամ արեգակը մարդու թաթիկին նման, կամ արեգակին ու լուսնին միևնոյն շաւզին մէջ միօրինակ ընթանալը կզգայ :

Սակայն շատ անգամ զգայարանքները իրաց իսկութիւնը սխալ իմանալով՝ միտքը կը շրջացընեն. թող դիպուածական պատահարները՝ որոնք դիպուածով մը գուգընթացութեամբ ոմանց իրաց ետեւէն կուգան, որմէ զգայարանքները կը խարուին. իբր թէ պատահարները այն դէպքէն յառաջ կը գան: Զորօրինակ, դիսաւորները երեւնալէն ետեւ՝ սովը, մահը ու պատերազմը կը պատահին: Զգայութիւնները այն պատահարներէն սխալելով միտքը կը խարեն ցնորական կարծիքով, թէ անոնք դիսաւորներէն յառաջ կուգան: Թէ և ասի ալ ճշմարիտ ըլլայ, պէտք է երկբայութեան կարգը գրել, ինչու որ անոնց մէջ հզօր ապացոյց մը չկայ, որ թէութեան առիթ տայ, անոնց ճշմարիտ իմացուածները յայտնի ստուգելու համար. և թէ անոնց թէութեանը մէջ ինչ առիթներ կան որ այնպիսի դէպքեր կը ցուցնեն, մինչեւ որ միտքը ինքիրմէն պարզապէս յարմար ընտրութեամբը պատճառաց թէութեան շարժառիթը չիմանայ, թէ անոնք երկրի վրայ այնպէս անցքեր կը ցուցնեն:

Ապա ասի անոնց վրայ մինակ լոկ խօսք մ'է :

Ուստի իրաց ճշդութիւնը իմանալու համար իմաստունները դարուց ի դարս փորձերով, կա-

նոնական օրէնք հաստատեցին . որպէս թէ իրեւը մտաց շխտակ կշռող կշիռքի մէջ ըլլան , զի մինակ զգայարանաց ազդաբարութեանը աւզաւինիւ չըլլար , որոնց սխալմունքը շատ են . ուրեմն պէտք է այն կանոններուն վրայ հաստատեն , որով պարզ քննութեամբ մը իրերը յայտնուին . ահա այս է այն կանոնական օրէնքն , որ կը կոչուի Տրամաբանութիւն . զանի փորձ առնելով , միտքը իրերը քննելու ասեն անոնց ճշշմարտութիւնը գիտնալու համար պիտի գիտէ թէ համեմատութեան կշիռքին մէջ ի՞նչպէս անսխալ կրնայ ըլլալ , որով իրաց իսկութիւնը ուրոշելու համար , զգայարանաց վրիպակները ընտրելու կը զօրանայ միտքը : Զորօրինակ .

Գաւաղան մի ջրին մէջ մղուած , մէջքէն կոտրուած կզգայ զգայարանքները , նոյնպէս և նաւավարները լեռները արտորնօք անցնիլը կը գտան , մինչ իրենք ծովուն յորձանուածն են :

Ահա արգասիք տրամաբանական գիտութեան , որ զգայութեան ազդաբարութիւնները լաւ կը քննէ մտաց անսխալ կշիռքովը իրաց ճշմարտութիւնը գիտնալու համար :

Ասոր համար Տրամաբանութիւնը շխտակ կը սահմանուի :

Տրամաբանութիւնը գիտութիւն մի է , որ իրաց ճշդութեանը համեմատ միտքը կուղղէ , ճշշմարտութիւնը ճանչնալու համար :

Գլուխ է .

ԷԱԿԱՑ ՊԱՐՉՈՒԹԵԱՆ ԵՒ ԲԱՂԱԴՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

Պարզը առանց մասանց կրլլայ , իսկ բաղադրեալը մասամբք :

Պարզութեան յատկութիւնը նոյնութիւնն է , և նոյնութեամբ իր մէջ անեղծ մի է . վասն ուրոյ ըստ ինքեան յատիտենական է , և անեղծութեամբ ամփոփուի , և շատութեամբ զանազանուած չէ : Որովհետեւ պարզին նոյնութեանը՝ զանազանութիւնը հակառակ է . ատոր համար՝ և միութեան պարզին նոյնութեանը՝ հակառակ է շատ բան ըլլալը . որ նոյն է , ինչ որ է , և շատն ալ մէկմէկէ զանազանութեամբ կը լայ :

Բայց տիեզերական բազմութեան մէջ , որոնք որ էապէս են , զանոնք միտքը ճանչնալ կուզէ . որոնց մէջէն մինակ Աստուածը պարզ էակ կը գտնէ , որովհետեւ անոր մէջ իրեն էութիւնը կեցնող բաղադրութիւն մը չը կայ , որոնցմով Աստուած ըլլար : Եւ Աստուածոյ միութեան յայտաբարը պարզութիւնն է , որով երբէք իրեն հաւասար չունի . թէ որ բաղադրեալ ըլլար , հոն իրարու հետ մասանց համեմատութեամբք , մէկը շատ , ու մէկը քիչ , մէկը հաւասար , ու մէկը անհաւասար թիւերը կը շատնար , ուստի շատերու մէջ , ոչ ալ շատերէն յառաջ շատէն դուրս միութեամբ է , այլ բաղմութիւնը անկից ,

ու անով է : Աստուծոյ միութեանը յայտարար  
յատուկ նշանը միակ անոր պարզութիւնն է . ո-  
րով նոյնական միութեանը համար ինք իր մէջ  
անեղծ է , յաւիտենական և անփոփոխ ըստ  
ինքեան . վասն որոյ անհուն է , որուն անսահ-  
ման ու անեղբ հունաւորիչ կամ վերջաւորիչ մը  
չկայ նորա աննմանութեամբ էութեանը . որով  
ամեն բանը իր մէջ կը փակէ , ամենուն ան-  
սահման տեղի ըլլարովը . ու ինք անվայրափակ  
տեղ մը , ինք մինակ իր մէջ . վասն որոյ անա-  
րար , անեղ , անսկիզբն ու անվախճան , էու-  
թիւն անհուն և յաւիտենական . որ ինք արա-  
րածոց յաւիտենականութենէն ու ամենուն վախ-  
ճանէն վերջն ալ , ինք նոյնութեամբ նոյնն է :  
թէ որ անոր էութիւնը բաղադրեալ ըլլար , շատ  
կըլլար , ու շատերու մէջ աստիճանաց զանազա-  
նութիւնն՝ երբէք անհուն ու յաւիտենական չըլ-  
լար . որովհետեւ ասոնք պարզութեան ու մի-  
ութեան յաւիտենական նշաններն են :

### ԳԼՈՒԽ Ը.

ՅԱՂԱԳՍ ՀՐԵՇՏԱԿԱՅ ԵՒ ՀՈԳԻՈՅ

Հրեշտակները ու մարդկան չոգիները , նաեւ  
դիւաց ալ , որոնք իմանալի էակներ են , ան-  
սիւթ , սաստիկ նուրբ , աներեւոյթ , մարմաց  
թափանցող , թեթեւ տեղական շարժուն , լոռ-  
հուն , անձը ու ուրիշները իմացող , և բաղադ-  
րեալ են :

Որովհետեւ շատ են , ու իրարմէ զանազան ,  
և աստիճանաւոր , որը քիչ ու որը շատ , պաշ-  
տամանց զօրութեան ու էական հանդամանաց  
համեմատ :

Սակայն ասոնց տեսակաւորեալ մասանց բա-  
զադրութեանը վրայօք , մեր մէջ ճիշդ ապա-  
ցուցանելու համար յայտնի ու զդալի իրական  
ծանօթութիւն մը չկայ . միայն թէ բնազանցա-  
կան ստուգութեամբ՝ մտաց խորհրդոց բանիւ  
մեղի յայտնի կըլլան թէ ասոնք բաղադրեալ ըլ-  
լան . որովհետեւ շատ են , և իրենց մէջ բոլոր  
մի են , սահմանաւորեալ զանազան թիւերով .  
որոնց մէկը միւսը չէ . ուրեմն ասոնց մէջ պար-  
զութեան մլութիւնը չկայ , որ աննման մասեւ  
որով իրարմէ կը զանազանին , և հաղորդական  
մասերով ալ , հրեշտակի անունով կը հաւասա-  
րին :

Ասոր այսպէս ըլլալը Աւետարանական առակն  
ալ կը ցուցնէ . տամանին ալ կուսական անուն  
կուտայ . որ է անոնց հասարակ մասը , և տաս-  
նին զանազանութիւն կուտայ , իբր թէ տարբե-  
րիչ ու զանազանիչ հասարակ մասին . այսինքն ,  
կուտութեան հաւասար ու հասարակ մասին վը-  
րայ «իմաստուն ու յիմար» բառերը եւելցնելով :

Թէ որ անոնց մէջ չոգւոյն պարզութիւննը մի  
և նոյն ըլլար , տասները երկու անգամ հինգ  
թիւերը իրարմէ ի՞նչով պիտի զանազանէին :

Ասոր նման և չաւատքն ալ մեղի կը ցուցնէ  
փորձով Հրեշտակաց ու դիւաց վրայ . Որովհե-

տեւ գեւերը նախ Հրեշտակներն էին , ու անոնց հաւասար . բայց գեւերը եղծան ու տպականեցան , որով իրենց էութեան մէջէն մաս մը կորարնցուցին . ասով ըստ բոլորին չեղծան ոչ ալ կորսուեցան ըստ բովանդակ էութեան . թէ որ կորսնցնէին , կունայնանային ու ոչինչ կըլլային : Ապա ուրեմն էութեան մէկ մասը եղծին ու կորարնցուցին : Զի եթէ անոնց էութիւնը պարզըլլար , ու մասերով բաղադրուած չըլլար , ապաքէն հոն եղծման ատեն նոյնական ու պարզական բընութեան եղծումն կըլլար . որով բոլորովին էութիւննին ոչնչութեան մէջ կը կորսուէր , չէ թէ էութեան մէկ մասը պահերով , իրենց աղաւաղ էութեան որպիսութեան մասը չէին կորսնցներ :

Ասիկայ օրինակով աւելի լաւ կը հասկցուի :

Որովհետեւ օրը ժամերէն ու լուսէն կը բաղկանայ : Տիւը այս երկուքն ալ ունի , ժամն ու լոյսը . բայց նոյն ժամն է գիշերուան ու առնջեան . գիշերը մինակ ժամը ունի , առանց լոյսը ունենալու : Թէ որ օրը պարզական բան մը ըլլար , անհնար էր զիշերուան ու ցորեկուան մէջ օրուան զանազանութիւն դնելը . և եթէ պարզ ըլլար , նոյն կըլլար գիշերուան ու ցորեկուան քսանը չորս ժամուն մէջ :

Այսպէս օրը բաղադրուած է ժամերէն ու լուսէն , ցորեկուան ու գիշերուան երկու տեսակ մասերով :

Տիւը երկուքն ալ պահած է , և գիշերը մէկը պահած ու միւսը կորսնցուցած : Այսպէս հաս-

կըցիր Հրեշտակաց և գիււաց գոյութեանց բազագութեանը վրայօք . այսինքն անոնց իմանալի էութեանը ու իմանալի մասանց գոյութեան վրայ :

Եւ անոնց իմանալի աննիւթական՝ գոյութեան համեմատ իրարմէ տարբեր ու զանազան յատուկ մասեր ունին . որը հասարակ կըսուի , Հըրեշտակ անուամբ . որը անոնց իմանալի գոյութեան էութեանը հաւասար ըլլալը կիմացնէ , և որն ալ յատուկ . որով իրարու հետ առանձնական նոյնութեամբը աննման ըլլալը ցոյց կըտայ : Ասով կիմանանք թէ անոնց բաղմութեան տեսակաց կարգին մէջ մէկը միւսը չէ : Չորօրինակ , Սերովիքն ուրիշ մէկնէ , Քերովիքն տլուրիշ մէկը . իրարմէ զանազան ու իրարու հաւասար : Արդ՝ կարելի չէր անոնք պարզութեան նոյնութեամբը հաւասար ու զանազան ըլլային : Ապա ուրեմն քանի որ տնոնք հաւասար որպիսութեամբ հաւասար են իրարու , և աննմանութեամբ իրարմէ զանազան են նէ , իրարմէ տարբեր կըլլան : Ուստի յատկացեալ զանազան մասամբ շատ կան , և իրարու աննման , թէ որ պարզութիւնը խոհուն էակ ըլլար . բայց խոհուն էակին պարզութիւն չհետեւիր , այլ միայն իմացող : Նոյնպէս թէ որ Ցարերքն ալ պարզ ըլլային , խոհուն էակ կըլլային , անոնց պարզ ու խոհուն էակին նման :

ԳԼՈՒԽ թ.

ՄԱՐՄԱՐԱԿԱՆ ՎՐԱՅ

Մարմարականք՝ որոնք շատ են և իրարմէ տարբեր, բոլորն ալ բաղադրեալ են :

Արարածական էալինելը՝ պարզուկան բնութիւն չոնին, բայց ի միոյն Աստուծոյ, և զանազան մասերով իրենց մէջ՝ իրարմէ տարբեր բոլոր մի են ամենքն ալ. որոնցմով արարածոց բազմութեան թուով շատ են, մէկը միւոը չէ, անոնց էութեան զանազան մասանց յաւելալովը, նոցա հասարակ էութիւնը ձեւաւորողի ու կերպաւորողի պէս :

Որովհետեւ ասոնք ամենն ալ մասերէն կը բաղկանան. զորօրինակ, Մարդ՝ Հոգիէ ու Մարմինէ. Մարմինն ալ՝ որ բոլոր մ'է, մասունքներէ կը բաղկանայ :

Այսպէս Հոգին ալ՝ որ բոլոր մի է, մասերէն կը բաղկանայ, աննմտն մասերէն բաղկանալով՝ Հոգւոց բազմութիւնը ինքնակաց են, և իրարուանհաղորդ. Երբոր ասոնք մարմինէն մեխին, ըստ ինքեան զատարար կը կենան :

Բայց մարմնոյ մասերը՝ որոնք երբոր քակտին, ըստ ինքեան զատարար առանձին թուով մարմին եղածին պէս չեն մնար, այլ իրարու հետ խառնըւելով հաւասար գոյութեան հետ կը հաւասարին, զատական միտ թեան թիւը կորսընցնելով :

Այսպէս թէ որ Հոգին ըստ ինքեան բոլոր մը չըլլար, իրեն բաղադրեալ զատական մասերուն մէջ, հաղորդական և պարզական նոյնութեամբը հասարակ գոյութեան հետ կը հաւասարէր, իւրեն միութեան զատական թիւը կորսնցնելով :

ԳԼՈՒԽ ժ.

ՀՈԳԻՈՅ ԵՒ ՄԱՐՄԱՅ ՅԱՏԿՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Հոգին և կամ Մարմին՝ որոնք որ ճշմարիտ է ակներ են, իրարմէ տարբեր յատկութիւններ ունին :

Մարմնոյ յատկութիւնը տեղ մը գրաւել է, ուսկից ուրիշը վանելով. և ասի անոր նիւթեզէն հանգամանք ունենալուն յատկութիւնն է :

Ըստ որում մարմին՝ որ կըլլայ սահմանաւոր չափով շոշափելի տարածութեան մէջ, խորունկութեամբ, երկայնութեամբ, լայնութեամբ :

Իսկ Հոգւոյն յատկութիւնը՝ որ առանց տեղակալութեան մարմնոյ մէջ կը թափանցի, զատական մասերովը իրարու անթափանց է :

Ուստի Մարմինը նիւթական գոյութիւն կըսուի, որ սահմանաւոր տեղ մը կը տեղակալէ. անոր անհնար է առանց յաւելման բան մը տեղէ մը վանելու, և կամ տեղէ տեղ շարժելով մը :

Իսկ Հոգին՝ որ աննիւթական գոյութիւն կըսուի, առանց տեղակալութեան ի մարմին կը թափանցի, զոր իւր աեղը պահելով :

Եւ ասի երկուք է, զդալի, իմանալի, որոնք  
առանց տեղակալութեան կը թափանցին :

Իմանալին՝ Հոգի կըսուի : Զդալին՝ Հոգի չըս-  
ւիր . զօրօրինակ, արեւուն ճաճանչը ջրոյ մէջ =  
Ռւատի աննիւթական իմանալի գոյութիւնը Հո-  
գի կըսուի, և էակ խոհուն :

Իսկ մարմինը զդալի նիւթական գոյութիւն,  
և էակ անխորհուրդ կըսուի :

### ԳԼՈՒԽ ԺԱ.

ՀՈԳԻՈՅՆ ԳՈՅՈՒԹԵԱՆՑ ՈՒ ԱՆՈՐ ՀԱՆԴԱՄԱՆՑ  
ՇԱՐԺՄԱՆ Վ.ՐԱՅ.

Հոգին է աննիւթական իմանալի գոյութիւն,  
և իր մէջ խոհուն էակի նման իմացական է, որ  
կը շարժի ինքնիրեն իւր էութեան իմացական  
շարժմամբը իր կենացը պէս :

Հոգւոյն շարժումը՝ խորհրդոց իմացմանկբներն  
են . խորհրդոց իմացմանկբներն ալ՝ շարժման  
մէջ Հոգւոյն կեանքն են :

Սակայն Հոգւոյն շարժումը ուրիշ բան չէ,  
բայց եթէ իրմէն, որ ինքն է, իրեն է, իրմով  
է, իր մէջ է, ինչպէս ջերմութիւն ի հաւը :

Որ երեք տեսակ կը շարժի, չեղոքապէս, կը-  
րաւորականապէս, ներդործականապէս : Բայց  
Հոգւոյն կենդանական շարժումը՝ ինքիրմէն՝ իր-  
ընք իր մէջ, զօրութիւն Հոգւոյն կըսուի :

Երբոր Հոգին զգայարանաց ազդարութիւնը՝

նէն կըաւորականապէս որ շարժի, զգացումն  
Հոգւոյն կըսուի :

Եւ երբ Հոգին ներդործականի պէս որ շար-  
ժի՝ խորհրդով իրեն զգայարանաց զգացմունք-  
ները իմանալու համալ, միտք ըղեղին մէջ օ-  
թեւանած կըսուի :

Բայց երբ յօժարութեան գեպի սկզբ որ  
շարժի, կամք կըսուի . այսինքն հրց զօրութիւ-  
նը՝ ինքնիրեն իր մէջ եղածին պէս՝ չեղսքական  
շարժում կըսուի . և երբ կը շարժի հավին վչե-  
լչն իր բոցովը բորբոքելով, կըաւորական շար-  
ժում կըսուի :

Եւ երբ կապարը հալեցնէ, և կամ ջուրը ե-  
ռացնէ, ներդործական շարժում կըսուի :

Այսպէս Հոգին ալ երեք կերպ գործողութեան  
համեմատ իր մէջ իր շարժումը ունի :

### ԳԼՈՒԽ ԺԲ.

ՀՈԳԻՈՅՆ ԶԳԱՅՄԱՆՑ Վ.ՐԱՅ.

Զգացումը՝ Հոգւոյն իմացումն է իր մէջ, որոի  
Հոգին կիմանայ եից որպիսութիւնը, եր զգա-  
յարանաց ազգարարութենէն գուրս . և զգաց-  
մամբ զգայարանացն ալ, ինչ իր՝ որ աշխարհի  
մէջ կան :

Բայց զգայարանաց ազգարարութիւնը՝ արտա-  
քին երաց շարժումն է, թէ այս իր ըլլաց և թէ ի-  
րին որպիսութիւնը, և թէ որպիսութեան գործը :

Եւ թէպէտ Հոգւոյն այս իմանալը իր զգաց-

մամբը թէ իրաց՝ թէ որպիսութեան՝ և թէ գործոց վրայօք Հոգւոյն մէջ սկիզբէն ի վեր չկայ, այլ ի դպայարանաց անտի է, որոնք իրը թէ զանոնք ցուցնելու յայտարարներն են. թէ անոնք Ե՞նչ ըրեր են, Ե՞նչ որպիսութիւններ ունին, և թէ Ե՞նչ գործողութիւններ կը կատարեն:

Բայց իմացուածոց յարմարութեանը ու անյարմարութեանը ծանօթանալու ընտրութիւնը, սկիզբէն ի վեր իր մէջն է. իր էութեան արարչագիծ նախագործ առենէն ի վեր:

Որովհեաեւ ամեն իմացմունք՝ որոնք որ մտքի մէջ են հոն մինակ զգայարանքներէն կը ժողովն, որուն անհնարին է առանց զգայարանաց բան մը իմանալ. զորօրինակ, Արեգակը, Լուսինը, Աստղերը, Լեռները, Ծառերը, Խաշինքը, Հողը, Ջուրը, Զուրը, Օդը, Գետը, Ծովը, Անձրեւը և այլն:

Բայց կան այնպիսի իմացմունք, որոնք իրերուն յարմարութենէն կամ անյարմարութենէն մտաց զգացմունքներուն մէջ առանց զգայարանաց՝ Հոգին ներքին զգացմամբ կիմանայ: Զորօրինակ, ծովուն յատակը ցամաք երկիր ըլլալը, և երկրին բոլորակութիւնը, և անոր օրական շարժումը, և երկիրն օդոյն պարապութեան մէջ անհաստատ ըլլալը, և արեգական գիշեր առեն երկրի ներքեւ ըլլալը, երկրին տակը հոն ցորեկ ըլլալը, որ հիմայ արեւելքէն կը ծագի, այն որ երեկոյին արեւմուաքի կողմէն երկրին ներքեւը մտաւ:

Թէպէտե Հոգին զգայարանքներէն կը ծանօթանայ թէ եղեգը ջրին երեսը կը մնայ, բայց եղեգին ջրին տակչուղելուն պատճառուաց ընտրութիւնը՝ սկիզբէն ի վեր ինքնիրեն ունի, թէ եղեգին մէջի օդալից պարապութիւնը, ջրին երեսը մնալուն պատճառ է, և այսպէս կը վըճռէ առանց զգայարանաց զգացման, որ եթէ երկաթեայ սափոր ալ ըլլայ, մէջը օդալից պարապութեամբ, այն ալ ջրին մէջ չընկղմիր, ջրին մէջ չընկղմած երկաթեայ սափոր մ'ալ չըլլայ. թէ և տեսած ալ ըլլայ զգայարանքով ջրին մէջ երկաթը ընկղմած:

Նաև ընդհակառակն իրաց անպատշաճութենէն զգայարանաց զգացմունքն աւելի դատաստան ալ կընէ. այսինքն, երբ լուսինը ջրին մէջ տեսնէ, անոր հետ մէկուեղ դինքն ալ ջրհորը, ծդիւ կը գիտնայ թէ անոնք իրաց պատկերներըն են, և չէ թէ իսկական իրեր:

Եւ թէ վիմաժայռ փափարաց արձագանքին ձայները, կամ մեծակառոյց գմբեթայարկ շինուածներուն, թէպէտ ձայներուն զգալը զգայարանքներէն են, թէ անոնք վիմափոր այրերուն ձայնից հնչումն են, բայց ընդհակառակն զգայարանաց միջոցովը կիմանայ թէ իրենց ձայներուն անդրադարձութիւնն է արձագանք առւղներն:

Հոգին մոքին մէջ զգայարանաց զգացմամբը մէկ իրի մը վըայ չըրս կերպ ընտրութիւն կը ներդործէ:

- Ա. Թէ ի՞նչ իր է այն :
- Բ. Թէ ի՞նչ որպիսութիւն ունի :
- Գ. Թէ ի՞նչ որպիսութեան գործ է :
- Դ. Թէ ո՞ր աստիճան է ի կարգ աշխարհի :
- Զորօրինակ .
- Ե. Երբ կ'զգայ թէ անիկայ մեղը է :
- Բ. Իրբ որպիսութիւն՝ անոր քաղցրութիւնը կ'զգայ :
- Գ. Իրբ գործ որպիսութեան՝ ջրոյ ծարաւեւ լու սոսամնքոր բորբոքիլ տալը զգայ :
- Դ. Որ մեղը բուրին ու շաքարին մէջին ըլալը կըզգայ :

Որովհեամեւ իրերը մասնաւոր են, ու մէկիկ մէկիկ իրարմէ կը զանազանին, իրօք ալ, որպիսութեամբ ալ, գործով ալ, կարդով ալ :

Իրաց որպիսութիւնն ալ միօրինակ չէ, որը մերձաւոր է, որն ալ յատուկ, որն ալ հեռաւոր, և որն ալ հասարակ ։ Զորօրինակ, Մարդուն մերձաւոր ու յատուկ որպիսութիւնը բանականութիւնն է . իսկ անոր կենդանի ու երկուանի ըլլալ, հեռաւոր ու հասարակ որպիսութիւնն է :

Այս հեռաւոր ու մերձաւոր որպիսութեանց զանազանութիւնը իրերուն կարգը կըտուին :

Կարգ մի ալկայ՝ որ հասարակ որպիսութեանց նման է, ինչպէս ծառոց տերեւլ՝ հասարակ որպիսութիւնն է :

Կարգ մի ալ կայ՝ որ յատուկ որպիսութեանց նման է, ինչպէս՝ ամեն տունկեր՝ թէպէտ տե-

Եեւներ ունին, բայց ամենքն ալ նոյն տերեւոյ ձեւերը չունին . զի ամեն տունկեր առանձին տերեւներու ձեւերը ունին, որչափ աշխարհի մէջ անհամար տունկեր որ կան :

Զի մէկը միւսին ձեւը չունի . այլ ամենքն ալ առանձնական միութեամբ իրարմէ կը զատուին . որով իրերը իրարմէ որոշմամբ կը ճանչցուին ի տունկա :

Ուստի Միտքը՝ զանազան որպիսութեանց ընարութեամբը՝ զգայարանաց ուղղութիւնը ու սխալանքը կը ճանաչէ, և անոնց կարդաց ընարութեամբն ալ : Զորօրինակ, կրակին վրայ հալցնելու ատեն՝ ոսկիին նման անօթ մի տեսնէ, բայց գիտնայ թէ անոր գինը ոսկիի արժողութենէն շատ վար է, չուտ մը միտքը կիմանայ թէ այն անօթը կամ ոսկեզօծ է, կամ ոսկեվայլ պղինձ :

Այս մասաց ընարութեանը՝ կարգ իրաց կը ուի, որ կորոչէ ոսկւոյն ու պղնձոյն իրարմէ ունեցած արժողութեան տարրելութիւնը :

Այսպէս այն վերը զբուցած մեղրին, շաքարին ու բուրին զատ զատ գիներ կորոշէ՝ արժողութեան համեմատ, թէպէտ ասոնք միօրինակ քաղցր ըլլալով՝ միւնոյն որպիսութիւնը ունին . բայց անոնց զանազան աստիճանաց կարգերուն համեմատ, մեղրին բուրէն աւելի քառապատիկ արժողութիւն կուտայ, ու անկից եօթնպատիկ աւելի շաքարին արժողութեան գին :

ԳԼՈՒԽ ԺԳ.

իրաց գաղափարներուն՝ մինչև ցարդ իմաստասիրաց կողմէն եղած կարծիքն, որոնք մտաց մէջն են :

իմաստասիրաց մէջ մինչև ցարդ իրաց գաղափարներուն վրայօք երկու կերպ կարծիք ունեցողներ եղան, թէ հոգին մտաց լիմացման մէջ ի՞նչպէս է :

Ա. Պղատոնը եղաւ, որ կը հաստատէր, թէ Հոգին առանց բաղկացութեան մարմնոյ իր մէջ իրաց գաղափարաց ծանօթութիւնը առաջուց ունի :

Բ. Արխտոտել եղաւ, որ Պղատոնին այս դըրութիւնը բոլորովին կը ժխտէր, և կը հաստատէր թէ իրաց ծանօթութիւնները միայն դդայրանաց աղդեցութենէն մտաց մէջ գաղափար կը ձեւանան :

Եւ Հոգին ծանօթութիւն մը չունի, կըսէր, քանի որ մարմնոյ հետ միաւորած չէ, միայն թէ զգայարանքները ինչ որ Հոգւոյն կաղդեն, անոնք են միայն մտաց գաղափարները :

Սակայն միտքը ի խոյզ քննութեան մտնելով, ասոնց ճշդութիւնը մերի կաղդէ, թէ իրաց ծանօթութիւնները, որոնք զգայութիւններէն անցնելով, իրաց գաղափարները մտաց մէջ կը ձեւացնեն, որոնք սկիզբէն Հոգւոյն մէջն են, իրը թէ ասիկայ իր զօրութիւնն է . որով իրերը ե-

բարու հետ համեմատելով, անոնց յարմարութիւնը ու անյարմարութիւնը կընտրէ :

Իսկ մարմնոյ հետ Հոգւոյն միաւորելին ետքը իրերը գաղափարելու համար, կերպարանաց ծանօթանալով միայն կըլլայ . այսինքն, Արեգակը կը ու անոր զանազան երեւոյթքը, բոլորակը, լցուր, շառաւելաց ճաճանչը, ու ջերմութիւնը : Ասոնք ամենն ալ զգայարանաց զգայմանց մի շոցովը կըլլան :

Բայց զանազան երեւութից ընտրութիւնը Հոգիէն է սկիզբէն ի վեր առանց զգայարանաց ըզդացմանց . իմանալով թէ արեգական բոլորակութիւնը իրեն հարկաւոր մասը չէ, անոր լուսոյ ու ջերմին, այսինքն անոր կեցուցին նման :

Զի եթէ արեգակը քառանկիւն՝ կամ անկիւնաւոր լցուր, իւր ջերմութիւնը ու լցուր պահելով, դարձեալ նոյնը կըլլար :

Հոգին ընտրութեամբ դատաստան կընէ թէ արեւուն ջերմութիւնը երկրականաց կենդանական շարժման պատճառ է, բոյսերուն, տունկերուն, ծաղիկներուն, հոտերուն, և համերուն, և անոր լցուր տունջեան ու ծաղիկներուն ու դպյներուն պատճառ է :

Այս ծանօթութիւնները մտաց քննութենէն են, ու զգայարանաց զգացումէն չեն :

Թէպէտ իրերուն կերպաւոր երեւոյթները՝ ըզդայարանաց զգացումէն են . զորօրինակ լրով լցուն կաթսայ մը կրակի վրան դրուած լցուր ու շուռ մը եռալ կսկսի, ու անոր սաստիկ բորբո-

քումէն, ջուրը պղպչակներով փրփրած, կաթ-  
սայէն դուրս թափուիլ կըսկսի :

Ահա հոս՝ այս դործողութիւնը մեզի ցոյց կու-  
տայ թէ, կրակին բորբոքմամբը ջրոյն դուրս թա-  
փելը զգայարանաց զգացմունքն են, և ասոնք  
իրաց կերպարանաց ծանօթութիւնները կըսուին-  
բայց Հոգին ներքին ընտրութեան զօրութեամ-  
բը սկիզբէն ի վեր իր մէջ իրեն գիտնալովը, ի-  
րաց ծանօթութեանց յարմարութեամբ ու ան-  
յարմարութեամբը՝ ջրոյն կաթսայէն դուրս թա-  
փուելուն պատճառը գիտէ, թէ կրակին սաս-  
տիկ բորբոքը պղպչակաց շատ փրփուրներ հա-  
նելովը, ջուրը դուրս թափեց :

Այսպիսի դէպքերու մէջ զգայարանաց աղ-  
դեցութիւնը մէկդի թողլով, ինքնիրեն պատ-  
ճառներուն վրայօք մոտեիր կըլլայ դործողու-  
թեան մէջ. և այնուհետեւ կըսկսի վառարանին  
կրակը քիչցնել, այս ընտրութեան զօրութիւնը  
սկիզբէն ի վեր Հոգւոյն մէջն է. որ նորա ճա-  
նաչման զօրութիւնն է: Այս ընտրութեան զօ-  
րութիւնը իրաց ու նոցա որպիսութեանց մէջն  
է. այսինքն, իրին՝ հանդամանաց՝ որպիսու-  
թեանց կարգաց ու զանազան սատիճանաց մէջ.  
իրը թէ որպիսութիւն յատուկ և էական. և իրը  
որպիսութիւն հասարակ և պատահական, և  
կամ որպիսութեանց ու դործոց մէջ :

Այս ծանօթութիւնները մտաց գաղափար-  
ներէն են, զգայարանքներէն չեն, որովհետեւ  
միտքը շուտ մը դդալուն պէս չծանօթանար և

այլ երկար քննութեան խուզարկութեամբը, ու ը-  
միտքը ընտրութեան զօրութեամբը ամենն ալ  
լու կը ճանչէ :

Այս կերպով ընտրութեան զօրութեամբը ի  
ծնէ համբեր ու խուլեր՝ խօսողներէն ու լող-  
ներէն աւելի լաւ գիտեն, ինչ ծանօթութիւն-  
ներ մարդոց մտաց մէջը կան :

Թէպէտ նոցա յիշողութեան մէջ խօսից գա-  
ղափարներու նկարները դատարկ են. բայց նո-  
ցա միտքը չեն հանդարտիր իմանալի խորհուրդ-  
ներով զգացմանց ընտրութիւնը քննելէն, ինչ  
որ մարդկային լեզուով բնազանցական կարգի ի-  
մացուածոց վրայօք կը խօսուի. այսինքն, Աս-  
տուծոյ, Հրեշտակաց, Դիւաց, Արքայութեան,  
Գմոխոց, Հօր, Մօր, Եղբօր, Որդւոյ, Աղօթից,  
Կրօնից, և զանազան խտրութեանց վրայօք, և  
Քաղաքական Հանդամանաց, Դատաւորաց, Իշ-  
խանաց, Աղամաց, Սորկաց, Ազդաց զանազա-  
նութեանց, և իրարմէ տարրերութեանց :

Նոյնպէս երախաններն ալ ընտրութեան զօրու-  
թեամբը ու քննութեան խորհրդովը ինքնիրեն  
լաւը՝ դէշը՝ բարին՝ չարը՝ օդտակարը՝ վասա-  
կարը՝ սէրը՝ տաելութիւնը՝ գդուանքը՝ արհա-  
մարհանքը՝ գեղեցիկը՝ տգեղը՝ պատիւը ու նա-  
խատինքը . . . և այլն կիմանան :

ԳԼՈՒԽ ԺԴ.

ՀՈԳԻՆ ՇԱՐԺԵԼՈՎ, Ի՞ՆՉ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ  
ՑԱՌԱՋ ԿԲ ԲԵՐԵ.

Հոգին միշտ իր մէջ ճանշնալու ու խմանալու զօրութիւնը ունի, որոնցմավ յառաջ բերած դործողութիւններն ասոնք են :

Ա. Զգայարանաց շարժմամբը՝ Հոգին և զգացումն կը փոխուի :

Բ. Հոգին զգացումները ճանչելով շարժինէ, զգացումը կերպաւոր կըլլայ :

Գ. Երբ զգացումը ի ճանաչումն փոխուի, այն ատեն հոգին ի միաս կը փոխուի :

Դ. Երբո՞յ զգացումները տռարկաներէն ի յօժարութիւն կամ յարհամարհանս շարժին, որ է բարի՝ չար՝ գեղեցիկ՝ տգեղ՝ օգտակար ու միասակար, այն ատեն կերպաւոր զգացումը ի յօժարութիւն կամ յարհամարհանս կը փոխուի, և Հոգին ի կամս կը փոխուի :

Ե. Երբ զգայարանքները արտաքին առարկաները հոգւոյն աղդեն, և հոգին ալ ծանօթութեանց յարմարութիւնը ու անյարմարութիւնը ընտրութեան զօրութեամբը զգալու որ ըլլայ, այնպիսի զգացումն մտաց ճանաչումն կըսուի :

Զ. Այս զգացումը երբ տկարանայ ընտրութեան զօրութեամբը իր գիտութիւնը ձեռնարկելու համար, հման ճանաչումն ըլլալ ըստիր, այլ միայն սոսկ զգայարանաց զգացումն կըսուի :

Որով զգացումը երկուք կը բաժնուի. Զգացումն կերպաւոր, Զգացումն անկերպ :

ԳԼՈՒԽ ԺԵ.

Ո՞ն է Զգացումն կերպաւոր, ու Զգացումն անկերպ :

Ա. Զգացումն կերպաւոր՝ մտաց ճանաչումն կըսուի :

Բ. Զգացումն անկերպ՝ Հոգւոյն սոսկ զգացումն կըսուի :

Չի եթէ միայն զգայարանաց զգացումներէն մտքին մէջ գաղափարեալ ծանօթութեանց ճանաչմունքն ըլլային, ըստ Արխանոսելի, մտաց մէջ գաղափարներ բնչչկէս կըլլային, համեմատեալ զանազանութիւնը ընարելու կողմանէ, ի ըին ու հանգամանաց մէջ, կարդաց ու ընտրութեանց մէջ, պատճառաց ու գործոց մէջ :

Երբոր տեսնէ թէ եղեգը ջրոյն մէջ չընկըմէր, հոն զգացմունքը՝ եղեգան ջրոյ մէջ միայն չընկըմէր կը ցուցնէին, թէ եղեգան անկէ ջրոյ մէջ չընկըմէլը, և չէ թէ անոր չընկըմէլուն իսկական պատճառը, մէջի օգալից պարապութիւնը : Որովհետեւ զգացմունքը երերը մինակ հանգամանքով յայտնի կընեն, և չկայ ըզգալի նշան մը զանազանութեան ցուցման մէջ, իրին հետ, որպիսութեանց հետ, պատճառաց, գործոց, ու անոնց կարգաց հետ :

Ասոնք մինակ ընտրութեան զօրութեամբը կը

ճանչցուին , առանց զգայարանաց զգայմանց :  
Եւ այսպէս միօրինակ զգայարանաց աղդե-  
ցութեանցը ամենուն ծանօթութիւնները իրար-  
մով կը հաւասարէին : Զի ամենուն ծանօթու-  
թեան անհաւասարութիւնը , անհաւասար զգա-  
յարանաց զգացումներէն չէ , ըստ որում իրարմէ-  
անտարբեր ամենուն վրայ հաւասար զգացումներ  
կան : Բայց անհաւասարութիւնը՝ որով մին միւ-  
սէն իւր գիտութիւնը կ'առաւելու մի և նոյն  
զգացմամբ , ընտրելու զօրութեան կողմանէ է ,  
չէ թէ զգայարանաց զգացման կողմանէ :

Բայց այս ամենը Հոգին իր մէջ ունի՝ անոնց  
յարմարութեան ու անյարմարութեան մէջ ընտ-  
րութեան զօրութեամբը , թէպէտ կերպաւոր-  
եալ զգացմանք , մոքին մէջ զգայարանքներէն  
կը ծագին , բայց յարմարներու ու անյարմար-  
ներու մէջ ընտրութեան զօրութեամբը՝ իմաց-  
ւածոց իրարմէ զանազանութիւնը , թէ ընդհան-  
րոյ , և թէ մասնաւորի , թէ բնականի և թէ բը-  
նազանցականի մասին . ինչպէս Պետրոս և Մարգ-  
թադաւոր և թագաւորութիւն , վարդ , ծաղիկ  
և թիւերով ալ հարիւր տասն , հազար ևայլն .  
Հոգին իր մէջ սկիզբէն ի վեր իրմէն՝ իմացող  
էակի պէս իր էութիւնը հետ ունի , առանց ըզ-  
գայարանաց իրաց իմացմանքները նկարուելու :

Գլուխո ժջ.

ՀՈԳԻՈՅՆ ԱՆՍԻԿԹԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵԽ ԱՆՈՐ  
ՄԱՐՄԻՒՆԵՆ ԶԱՆԱԶԱՅՈՒԹԻՒՆԸ

Ճիշդ չէ այդ խօսքը , թէ Հոգին մարմնոյ բուն  
նիւթէն ըլլաց : Զի թէ Հոգին մարմնոյն բուն  
նիւթէն ըլլար , նիւթականաց յատկութեան նր-  
ման , որին գատարկ վայր մը կը լեցնէր , և ա-  
շակերտաց վարժութեան ատեն նախավայրէն  
ուսմանքը կը պակսէին :

Ոչ ալ անոր շինքն տարրական կրակէն է , թէ  
որ այնպէս ըլլար , հիւսնգութեան բորբոքած  
ատեն , մոքին մէջ գիտութիւնները չէին յաւել-  
նար : Ոչ ալ կը պակսին երբէք , եբբոր մարմնոյն  
տկարաւութեամբը չերմաւթեան ուժին զօրութիւնը  
կը կորսնցնէ :

Բայց որովհետեւ մարմնոյն բաղկացութիւնը  
չորս նիւթական զօրութիւններէն յառաջ եկած-  
է , չերմաւթենէն , ցրառութենէն . իսոնաւութե-  
նէն , չորութենէն , այսինքն հողէն , ըրէն , հու-  
րէն , օդէն , որոնք մարմինը խմացելով , բոյզը մը  
կը կազմեն , միահատ անձնական միութեան ,  
նիւթական՝ զգ ալի և իրական :

Այս կրակը որ է հուր , արեան երակներուն մէջ  
շրջան կընէ , և մարմնոյն շրջանակներուն մէջ  
իրեն տարածմամբը , կը պատրաստէ հոն մարմ-  
նոյն ձեւովը մատլից ամբողջութեան կազմու-  
թիւնը :

Բ. Օդը չնչոյն փշելովը երակաց տարածութեան մէջ արեան շրջան ընել տալու համար, ջերմութեան բորբոքը կը տարածէ :

Գ. Ջուրը մարմնոյն զանդուածը կը տարածէ :

Դ. Հողը ոսկորներուն՝ ջիղերուն՝ մսերուն մէջ մարմնոյն կաղմութեանը պնդութիւն կուտայ :

### ԳԼՈՒԽ ԺԷ:

ՈՒՐԻՇ ԿԵՆԴԱՆԵՍՅ ՄԱՐՄՆՈՅ ՎՐԱՅ

Ուրիշ կենդանեաց մարմնները՝ մարդուս մարմնոյն հետ հաւասար են, և ասոնք ալ չորս տարերքներէն կը բաղկանան :

Բայց մարմնոյն զօրութիւնը երկուք է, ի կը կին տեղ օթեւանելով, ի սիրտ, և յուղեղ :

Ա. Զօրութիւն մը՝ որ սրտին մէջն է, ջերմութիւն է, որ արեան երակներուն մէջ կը տարածի :

Բ. Զօրութիւն մը՝ որ ըղեղին մէջն է, ցրութիւն է, որ ըղեղին ջղերուն մէջ կը տարածի :

Ահա ասոնք են մարմնոյն զօրութիւնները :

Եւ հոգին ասոնց սիրոհար հաւասարաչափ զուդակիւր բաղկացութեանը մէջ կը կենայ :

Ուստի թէ որ մարմնը ասոնց մասին կողմանէ այլայլի, այսինքն տասը հաւասար մասը հինգի իջնայ, վեցը՝ չորսի, ութը՝ երկուքի, շուտ մը զուդակաւասար կշիռը աստիճաններէն կայլացի, որը քիչ ու որը շատ, հոն անձին հիւանդութիւնը կը պատճառի :

Բայց երբոր ըստ բոլորին այլայլի, այսինքն տասը թիւը՝ որ ունէր, մարմնոյն նոյն զօրութեանը վրայ տիրէ, ու միւսը անհետ ըլլայ, շուտ մը մահ կը պատճառի, որէ չորս տարերաց իրարմէ քակտումը, որոնցմավ մարմննը կը բաղկանար. հոն անջատումն հոգւոյն ի մարմնոյն կը տի, և անձին անուամբ մեռանիլ :

Եւ որպիշետեւ հոգին մարմնոյն նիւթական գոյութեանէն վեր տարբեր բնութիւն ըլլալով, որ ինչպէս հիւանդութեան ատեն տկար կը լայ մարմննը, և անձին առջի ուժը կը կորսնցնէ, ինչպէս ծերութեան ատեն : Բայց հոգին այնպէս չէ, այլ մարմնոյն տկարութեան և հիւանդութեան ատենն ալ, մտաց գիտութեան ու խորհրդոյ մէջ չ'այլայլիր :

Ասկից յայտնի է թէ Հոգին բնութեամբ աննիւթական գոյութիւն մի է, առանց նիւթական տարերաց խառնուածոյն :

Բայց զգակի ճնշոյն փշելովը, որով կենդանիները անձերնուն մէջ արեան երակաց ջերմութեամբը կը չնչեն, միապէս ամենքն ալ չնչաւոր կըսուին . և որոնք որ չեն չնչեր, անշատնչ կըսուին :

Ուստի ասոնք՝ որոնք որ նիւթական են, հաւասար երկու դաս կը բաժնուին, չնչաւոր և անշունչ :

Բայց թէպէտ ամեն չնչաւորաց՝ մարմնոյն նոյն դործարաններն հաւասար են, բայց ճանաչման մասին ամենուն վրայ նոյն զօրութիւնը չկայ :

սակայն անոնց զգայարանաց զգացմունքները հաւասար են . նոյնպէս և արեան երակներուն չերմութիւնն ալ հաւասար :

Բայց ուրիշ կենդանեաց ողիները՝ որոնք ըդեւ զին ջերուն մէջն են , հրոյ ջերմութեան խան ձուեալ ճառագայթէն կը շինուի . ուստի ճանաշման մէջ անոնց զգացմունքները , անոնց վրայ հրոյն խանճուեալ ճառագայթին ըլլալը յայտնի են . այսինքն , դիշերուան մթութեան մէջ լուսնոյ ալզոտ լցոր յայտնի է . որով թէպէտ եր կրի վրայ լուսաւորութիւն կայ , բայց ժամանակը դիշեր է խաւար մթութեան մէջ :

Սակայն մարդուն չողին լուսոյ զուտ գոյութիւնն է առանց սարրական հրոյն խանճուածճառագայթից խառնուածոյ . ինչպէս արեգական լցոր ցորեկուան առեն անոնց խօսութեանը նման իրերը երեւցնելով :

### ԳԼՈՒԽ ԺԲ.

ԿԵՆԴԱՆԵԱՅ ՈԳԻՆԵՐԸ ՄԵՌՆԵԼԻԿՆ ԵՏՔԸ ԻՆՉ ԿԸԼԱԱՆ

Կենդանեաց ողիները մեռնելէն ետև ողոյն մէջ ցնդելով կը փշրին , աշխարհի բուն ողաջերմարերաց մէջ , նորէն նորոգ արտադրութեամբ իրարու կը դառնան թուական զանազան աստիճանաց համեմատ՝ կենդանեաց դասին հրոյն ջերմանաչափ գոյութեամբ՝ միաթիւ բուն աստիճանով : Որովհետև ամենքն՝ թէե ագւոց էութիւնը ջերմունքն , հրոյն ջերմութեան

նոյն աստիճանաց կշռովը չեն , ապա ջերմանաչափ աստիճանին թուական զանազաննութեանը համեմատ . որով ամենքն ալ բիւրաւոր կերպով զատական միութեամբ իրարմէ կը զանազանին՝ աշխարհի թուոց կարգովը . ուր անոնց մէջ մին իբր միութեան սկիզբն է կենդանեաց թուոյն հաշւովը իբր առաջին . և միւսն իբր կատարած անոնց բաղմութեան թուոց հաշւովը . ուրիշներն ալ կարգին համեմատ իրարու ետեւէն սկզբան ու կատարածին մէջ , որոնք կենդանեաց մէջ տեսակին բաղմութեան լրտութիւնը կամբողջացնեն :

Այսպէս ալ տնկականաց կարգին մէջ , և բոլոր գոյացական իրաց զանազանեալ թուական կարգ մը կայ , զատական միութեան բաղմութեան նոյնական կարգովը . ինչպէս զատական միութեամբ՝ թուոց աստիճանաւ ամենքն ալ իրարմէ կը զանազանին մինչև ցբիւրս բիւրուց :

Այսպէս էական արարածոց կարգովը անոնց աստիճանաց զանազաննութիւնը թուական հաշւոյն կարգին համեմատ է . միայն ամբողջապէս ամենուն թուական հաշխւը աէրը ինք դիտէ , և անոնց մէջ առանձին առանձին զատական միութեան հաշւոյն կարգովը :

Ապա էութեան զանազան աստիճանաց կշռոյն համեմատ՝ տարրական ջերմութեան աստիճանաց թուական տարրեր հաշւովը , որ երկրականաց կենդանական շարժման ողին է , աստիճանաւոր գոյութեան արտադրութեամբը յարմարելու կրօտիպուն կենդանեաց մէջ . որովհետև անոնց

այնպէս ըլլալու իրական ստուգութիւնն է . զի զդայութեամբ գիտենք՝ ջերմութեան օդաշափ գործիքով , արեգական ջերմութեան զանազան աստիճանաց համեմատ՝ տունկերու մէջ զանազան իրեր կարստագրին բռւսոց մէջ , ծաղկանց մէջ , պաղոց մէջ , նաև ասոնցմէ զատ իրարմէ տարրեր ու զանազան գաւառական իրաց այլայլութիւնը , ուր անոնք միայն հոն կը տեսնուին , և ոչ ուրիշ տեղ անոր նմանը : Զորօրինակ ,

Սկրիկէ գաւառը արմաւը կը տեսնուի , և անոր ցրտային հիւսիսակողմը գաւառին մէջ չը գտնուիր . ուր Սկրիկէ գաւառին ջերմութեան կշիռը համակշիռ չափով հոն չներդործեր :

Այսպէս ալ ամեն գաւառներուն մէջ իրաց այլայլութիւնը զանազան է , ջերմութեան թուական աստիճանաց համեմատ :

### ԳԼՈՒԽ ԺԹ.

ՄԱՐԴՈՒՅ ՀՈՒԽԻՆ ՄԵՌՆԵԼԻՆ ԵՏԵԼԻ Ի՞՞ՆՉ ԿԲԼԱՑ

Մարդուս հոգին՝ թէ որ մարմնոյն տարրական հրոյն ջերմութեան խանձութեալ ճառադայթից աղտեղութենէն մաքուր մնայ , իւր համարոն տեղին կերթայ :

Որովհեաեւ լցու ջերմութիւնը իրարու համազգի են , իրարու գիւրաւ կը խառնուին :

Թէպէտ հուրը ի լցու երբէք չփոխուիր , բայց լցու ի հուր գիւրաւ կը փոխուի , անոր միջնորդական ճառագայթից միջնորդ :

Բայտ որում լցուը և հուրը իրարու աղդակից են , անոնց երկուքին ճառագայթից պատճառառաւը :

Ուստի հոգին իւր համարուն տեղը կերթայ մարմինը մեռնելն ետեւ , մինչ իւր վճիռ պայծառ լրւոյ գոյութիւնը՝ հրոյն խանձութեալ ճառադայթիցն արատաւորելու աղտեղութիւն մը չը բերէ :

Ու այս հայի և բան առաքելոյն :

«Մարմին ցանկայ հակառակ հոգւոյ , և հոգին ցանկայ հակառակ մարմնոյ» :

«Ի տկարանալ միոյն՝ անդէն և միւսն զօրանայ» :

«Յորժամ տկարանամք (մարմնով) , յայնժամ զօրանամք (հոգւով)» :

Եւ Քրիստոսի փրկութեան հաւատքը՝ այս հիմով կը հաստատին . այսինքն , մկրտութեան խորհրդով մարմինը մեռուցանել , և հոգին կեցուցանել : Զորօրինակ .

«Թաղեցայք մկրտութեամբն ի մահ . . . որով թրիստեցայք զանձեռագործ թրիստութիւնն բաժանմամբ մարմնոյն , յաւուրն փրկութեան» :

Այսինքն ի մկրտութեան :

«Եթէ Քրիստոս ի ձեղի է , ապա մարմին մեռաւ է վասն մեղաց . և հոգին կենդանի է վասն արդարութեան» :

«Այլ դուք մեռայք մարմնով Քրիստոսի : Ըստ պահնեք զանդամն ձեր երկրաւորա» :

«Եթէ մեռայք ընդ Քրիստոսի , զի՞ ևս իրեւ գկենդանիս շիջեցիմք» :

«Ուրք միանգամ ի Քրիստոս մկրտեցայք , ի  
մահ անդք նորա մկրտեցայք , թաղեցայք ընդ-  
նմին և յարեայք» :

«Այլ այսուհետեւ ոչ էք մարմնով , այլ հոգ-  
ւով . զի եթէ մարմնով կեցչիք , մեռանելոց էք .  
խակ եթէ հոգւով զգործս մարմնոյ սպանանիցէք  
կեցչիք : Զի եթէ զոր քակեցի , զայն միւսան-  
դամ շինիցեմ . տապա յանցաւոր զանձն իմ եռ  
ինձէն երեւեցուցանեմ» :

«Այլ որ այժմն կեամ մարմնով , հաւատով որդ-  
ւոյն Աստուծոյ կեամ» :

«Զի զոր ինչ սերմանէ մտրդ , զնոյն և հնձես-  
ցէ . որ սերմանէ ի մարմին իւր , ի մարմնոյ ան-  
տի հնձեսցէ զապականութիւն , և որ սերմանէ  
ի հոգին , ի հոգւոյ անտի հնձեսցէ զկեանսն յա-  
ւիտենից» :

«Փաց մերկանալ ի ձէնջ ըստ առաջին գնա-  
ցից զմարդն հին զապականեալն ցանկութեամբ  
խարէութեանն , և նորսովիլ հոգւով մոռաց ձե-  
րոց , որ ըստ Աստուծոյն հաստատեալ է . ար-  
դարութեամբ , սրբութեամբ ճշմարտութեանն» :

«Եթէ մեռարուք ընդ Քրիստոսի ի տարեց  
աշխարհիս , զի՞ ևս իբրեւ զկենդանիս աստէն  
աշխարհի կրօնաւորիք» :

«Խորհուրդ մարմնոյ մահ է , և խորհուրդ հոգ-  
ւոյն կեանք» :

«Զի եթէ ըստ մարմնոյ կեցէք , մեռանելոց  
էք . խակ եթէ հոգւով զգործս մարմնոյ սպանա-  
նիցէք , կեցչիք» :

«Զի որ հոգւովն լիստուծոյ վորին , նոքտ են  
որդիք Աստուծոյ» :

«Զի եթէ տնկալից եղեաք նմանութեան մա-  
հու նորա , այլ և յարութեան նորա լինիցիմք» :

«Նոյնպէս և դուք համարեազիք զանձինս ձեր  
մեռեալը մեղացն , և կենդանիս Աստուծոյ ի Քը-  
րիստոս Յիսուս ի Տէր մեր» :

Գալ Ե. 47 : Բ. Կոր. Ժ. 40 : Հայէ Զ. 4 :  
Կոը Բ. 44 : Հայէ Ը. 40 : Հայէ Լ. 4 : Կոը Գ. 3 :  
Հայէ Զ. 8 : Գալ Գ. 27 . . . եռոյն :

Գլուխ ի .

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆԱՌԱԹԻՒՆԸ Ե՞՞ՆՉ ԱԵՐՊՈՎ ՓԱԿՈՒՍՏ  
ԿՐՆԱՅ ՏԱԼ ԱՅՍ ԽԱՌՆԱԿՈՒԹԵՆՔՆ

Կրօնից կարգովը , և բարոյականութեան օրի-  
նօք , որոնք մարդը կը կրթեն կենդանեաց կեր-  
պով ու անսնց բնութեան նման չվարուելու :

Որոնց բնաստուր յատկութիւնն է՝ առանձին  
ինքնիրեն բռնի մզանօք մեր բանաւորութեանը  
դէմ անվայել գէշ գործերու հետեւիլ , տարրա-  
կան հրցին խանձուած ճառագայթից պտտճա-  
ռէն զրգուուելով :

Խակ բարոյական կրթութիւնը Հոգւոյն լուսա-  
փայլ որբութիւնը նախադոյ պարզութեան մէջ  
պայծառ լուսոյ նման պահել կուտայ տռանց ա-  
րատաւոր աղտեղութեան մարմնոյն , որոնք ընդ-  
դէմ խղճի մոաց կը իւք կը յօժարին անձին ան-  
խորհուրդ գործողութեամբը :

Եւ արդէն յայտնի էր թէ երկիւղ ու սէր, սրտին ջերմութեան սեպհական գործն են, բայց ամօթ ու պատկառանքը՝ մոտաց գոյութեան գործն են, նորա լուսովը՝ ազտեղութեան խորհըդոյ մէջ։

Ուրիշ կենդանեաց մէջ պայծառ մոտաց լրւսոյ գոյութիւնը չկայ, այլ միայն տարբական հրց ջերմութեան խանձոտած ճառագայթները։

Որովհետեւ սէրը ու երկիւղը ուրիշ կենդանեաց մէջ կան, բայց ամօթոյ և պատկառանաց խորհուրդը՝ որ մոտաց արդասիքն է, զազիր աղտեղութենէն փախչելուն, անոնց մէջ բնաւ չը կայ, թէ որ ըլլար, անոնք ալ մեզի պէս մոքսվ խորհրդոց մէջ կը հաստատուէին։

#### ԳԼՈՒԽ ԻԱ.

ԸՂԵԴԻՆ ՎՐԱՅՈՔ ԽՈՍՔ

Ըղեղը ջղերուն նիւթական կազմութեան պատրաստուած խմոր մի է. որով չորս կերպ մարմնոյն մէջ զանազան գործիք կը կազմուին, որոնք նիւթ հիւսուածոյ՝ գործիք շարժման՝ գործիք զգացման՝ խողովակ հիւթաշարժ կըսուին։

Ա. Հիւսուածոյ նիւթով մարմնոյն թէ ներսի՝ և թէ զանազան կերպաւոր ձեւերը, Հոդին իւր բնական շարժմամբը ջղային մանրաթել հիւսուածով կը կազմէ։

Այս ջղային հիւսուածոց մէջ՝ Հոդոյն զգաց-

ման զօրութիւնը հիմնեալ կը հաստատուի, յարաշարժութեամբ ըղեղէն տարածուած, ցրտաշունչ փշման հեղանիւթ խոնաւութեամբը, որ կըսուի տարածական զգացում, և ասով մարմնոյն բոլորտիքը՝ թէ ներսի և թէ դրսի եղած զատական միաշար մասերուն ցաւը, խոցը, վէրքը, բորբոքեալ ջերմնական տապը, ուժը, տկարութիւնը, և շոշափողական զգայութեան առարկաներն ալ, ծանրը, թեթեւը, չորը, թացը, ցուրտը, ջերմը, կոշը, կակուղը, հաստաը, կզգայ ու կիմանայ։

Բ. Շարժման գործիքը՝ մարմնոյն կազմութեան զանազան յօդուածոց կապերն են. զատական զանազան փշեալ մասերը կապելով աղխաղխմաբը՝ Հոդին մարմնոյն միակաղմ հաւաքական բովանդակութիւնը կամբողջացնէ։

Այս ջղային յօդակապներուն յարմարութենէն մարմնոյն ուժը ու տկարութիւնը կըլլայ. և կենաց երկարութեան ու կարճութեան՝ ախտից ու առողջութեան արծարծիշ միջոցները ասոնք են։

Գ. Զգացման գործիքը ըղեղէն տարածուած մանրաթել ջղերն են։

Եւ որովհետեւ ամեն տարածութիւն երկու ծայր ունի, ու երկու ծայրերուն միջոցը մէկ է, որոնք ծայր սկզբան՝ և ծայր կատարածի կըսուին, և միջոցն ալ տարածութիւն շարունակ՝ կըսուի։

Մայր սկլբանը՝ ըղեղին միջածոց վայրէն կակսի տարածմամբ՝ զգայարանաց մէջ կը դադարի։

ջայր կատարածին՝ ըղեղէն տարածուած ջղեց  
լուն վերջաւորեալ եղերքներն են մինչև զգա-  
յարանաց ծոցավայրը :

Եարունակ տարածութիւնը ջղերէն կաղմուած  
խողավակներն են . մէջը ցրտաշունչ փշման հե-  
ղանիւթ խնաւութեամբ լեցուն :

Այս հեղանիւթից մէջ՝ իմանալի եղանակաւ  
հոգւոյն զգացման զօրութիւնը աննիւթական  
կերպով ոդիաձիգ յարակայ շարժումը ունի :

Երբ որ արտաքին իրաց ներդործական շարժ-  
ման աղղեցութիւնները այս վերջաւորեալ ջղե-  
ցուն զարնեն, այն առեն ջղերուն ծայր կատա-  
րածին՝ կրաւորական շարժմամբ զդալով արտա-  
քին իրաց աղղեցութիւնները, դէպ իներս կը  
սեղմուի մէջն եղած զդացման զօրութիւնը մին-  
չև ըղեղին միջավայր ծային ծայր սկզբանը, և  
անկից նորէն յետագարձ կըլլայ ներդործական  
շարժմամբ մինչև ծայր կատարածին զդայա-  
րանաց մէջ միջնորդական սասարիչ եղանակաւ  
սրախն շարժմանը . և անով արտաքին դործքեր  
յառաջ կը բերէ զդացյարանաց զանազան ույար-  
մար կերպով : Զորորինակ, երբ որ լուն խածնէ  
մարմնոյն մէկ մասը, այն առեն զդացման զօ-  
րութիւնը կրաւորական շարժմամբ դէպ ի ըղեղն  
սեղմելով, ցաւը մասայ կաղդէ . և միտք՝ ներ-  
դործական շարժմամբ զդացման զօրութիւնը յե-  
տագարձ ընելով միջնորդաւ սրախն մինչև ի նոյն  
համասկատշան զդայարանքը, ուր որ մասաց խոր-  
հըրդական դիտաւորութեանը կը հայի, որպէս

իւր դործոյն նպատակին . ու հան լուն ճմիելու  
դործը յառաջ կը բերէ . իսկ տարածեալ ջղաց  
մէջ յարամնայ զդացման զօրութեան կենդանա-  
կան շարժումը՝ չեղոքական շարժում կրսուի :

Դ. Խողովակ հիւթաշարժ՝ որ նախ երակներն  
կիմացուի, ջղային զանդուածով խմորուած սրր-  
տէն կը տարածուի մինչև մարմնոյն շրջաւորեալ  
պարագիծ բոլորուիքը . ուր որ ջերմնաշունչ փըշ-  
ման զանդուած հեղանիւթիւ իրարու հետ օդու-  
կաւոր գնդաձեւ կյարդական շարժմամբը արեան  
հողափշրանաց ծանրութեան, որով արեան յա-  
րաշարժ շրջանը՝ մարմնոյն զարդացման ու հա-  
սակին սահմանեալ ածման համար կը շարունա-  
կի : Եւ միւսներն ալ լանկէկ խողովակներն են,  
որ սրաէն տարածուած դէպ ի ներքին զանազան  
դործարաններն . որոնց մէջն կենսական հիւ-  
թեր ջերմնաշունչ ոդելից փշման բորբոքեալ  
տապով սրտին, ցրտաշունչ փշման ըղեղին խո-  
նաւուա ոդեծիգ տարածմամբը կը շարժին դէպ  
ի ներքին դործարանները, ու անկից դէպ ի ար-  
տաքին զդայարանքները զանազան յօդուածա-  
կան մասանց մարմնոյն՝ անոնց շարժմանը համար :

Այս երկու զօրութեանց սդէծիգ չնշախառն  
փշման, թէ ջերմութեան և թէ ցրտութեան  
հաւասարական զուգընթաց շարժմամբը, մարմ-  
նոյն առողջութիւնը կը պատճառի . իսկ անհա-  
ւասարութենէն՝ կամ ջերմութեան քան զցրտու-  
թիւն, և կամ ցրտութեան՝ քան զջերմութիւն  
առաւել ըլլալով, ախտարծարծ հիւանդութիւնը

կը պատճառի մարմնոյն կաղմութեան զանազան  
մասանց մէջ :

ԳԼՈՒԽ ԻԲ.

ՄՏԱՅ Գ-ՇՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԽՕՄ

Հոգին մտաց գոյութիւնն է աննիւթական ի-  
մանալի էութեամբը . որ էապէս երկու զօրու-  
թիւն ունի : Ա. շարժումն , Բ. իմացումն :

Ա. Շարժմամբը կեանքը կը պատճառէ սրտին  
մէջ :

Բ. Իմացմամբ միաքը կը կազմէ ըղեղին մէջ :  
Կենաց զօրութիւնը՝ Հոգւոյն շարժումն է , որ  
արմատաբար սրտէն կը տարածի արեան ջերմու-  
թեամբ երակներուն մէջէն անցնելով մինչեւ  
մարմնոյն բոլորտիքը :

Հոգին ըլդեղին մէջ՝ մտաց իմացմունքը գոյու-  
թեամբ լուսոյ կը կազմէ :

Եւ զգայաբանաց մէջ՝ զգացմունքը կը շինէ  
ճաճնչաձիգ ճառագայթներով :

Արովնետե այս տարածեալ բազմագիծ ճա-  
ռագայթները՝ որպէս շառաւիդ լուսոյ գոյու-  
թեան մտաց , ջղերուն մէջէն մէկ ծայրը ըլիք-  
ին մէջն է , որ կըսուի կէտ տեսութեան և  
ծայր սկզբան :

Եւ միւս ծայրը՝ զգայաբանաց մէջ կը դադա-  
րի , որ կըսուի կէտ հայեցուածոյ և ծայր կա-  
տարածի :

Այս ծայր՝ կատարածիս մէջ իմանալի ողելից  
էութիւնը կէտ հայեցուածոյին մէջ կրաւորա-  
կերպ կը շարժի արտաքին իրաց ներդործական  
ազդեցութիւններէն , և այն ատեն ջղաց մէջ  
եղած տարածեալ զօրութիւնը , դէպ ի ըղեղն  
սեղմելով , կէտ տեսութեան մէջ կը տպաւորի .  
և անկից նորէն յետագարձ ըլլալով , կրկին կը  
տարածի դէպ ի զգայաբանքը , որ կըսուի ներ-  
քին անդրագարձութիւն :

Այս անդրէն տարածումը՝ ներդործական շար-  
ժումն կըսուի :

Որպէս լուին խածնելուն ցաւը կրաւորական  
շարժմամբ զգալով կազդէ մտաց սեղմեալ ճընշ-  
մամբ :

Այն ատեն անդրագարձ ներդործական շարժ-  
մամբը լուն կը ճմէ զգայաբանոք : Բայց ջղաց  
մէջ յարամնայ զօրութիւնը , որ է տարածեալ  
լուսոյ ճառագայթները՝ գոյութիւն մտաց , շար-  
ժումն չեղոքական կըսուի :

Կէտ հայեցուածոյին մէջ եղած զգացմունք-  
ները՝ նիւթական զաղափար կըսուին . Նախնա-  
կան՝ մասնաւ որ՝ իրական՝ բնական՝ զգալի՝ հիմ-  
նական՝ նոյնական՝ զատական և յատուկ :

Եւ կէտ տեսութեան մէջ եղած իմացմունք-  
ները՝ կըսուին զաղափար տեսական՝ երկրորդա-  
կան՝ ընդհանուր՝ խորհրդական՝ բնազանցական՝  
իմանալի՝ մակեզուա՝ հաւասարեալ և հասարակ:

Մասց կանոնական օրէնքը՝ որով մասնաւորը ընդհանուր կը շինէ, երեք կերպ են. որ հրաժարեցուցումն, վերացուցումն, վերըմբռնումն կը ուին:

Եատ մասնաւորներուն հաւասարեալ հանդամանքները հրաժարեցնելով, ինչպէս թեւը՝ և թռչիլը, աղաւնիէն՝ աղուաւէն՝ արծիւէն և այլցմէն հրաժարեցնելով, մէկ իմաստի մը մէջ կը ժողուէ. այս է՝ թեւաւորն թռչի, որ վերացուցումն կը ուի:

Եւ այս երկուքով կազմուած իմաստը՝ գարձեալ մէկ գաղափարի մը մէջ կամիովիէ. որ է թռչուն որ կը ուի վերըմբռնումն:

Եւ կէտ տեսութեան մէջ՝ միտքը այն մէկ ընդհանուր գաղափարաւ շատ ցրուեալ զատական մասնաւորները կիմանոյ, իրը թէ նոյն թռչնոց իմացուած յատկութիւնները՝ ամենքն ալ ունին. թէ և անոնց վրայ զգալի եղանակաւ միահաղոյն երկուքն ալ չգուայ. միայն թէ կամ նմին պատշաճեալ գոյութեան անունը միայն լսելով, և կամ թէ անծանօթ գոյութեան մը վրայ վերացուցման իմաստից երկուքին մէկը զգալով. այսինքն է, կամ թեւը և կամ թռչիլը, միով միւսը կիմանայ. թէպէտ մին շարժեալ իցէ ծանօթադոյն իմացմամբ, և միւսը գաղարեալ անծանօթ իմացուածով, որպէս թէ որ թեւ ունիցի, աղաթռչի. և որ թռչի, աղա ունի թեւս:

Որ բնաղանցական ընդհանուր և խորհրդական գաղափար ալ կը ուի:

Բնաղանցական ընդհանուր գաղափարները՝ փոխադարձ կը լլան, որ կ'անդրադառնան իրարու հետ. որպէս՝ թեւաւորն է թռչուն. և թրուցունն է թեւաւոր։ իսկ բնական և մասնաւոր գաղափարները, անփոխադարձ կը լլան, որ մէկ մէկու հետ չեն անդրադառնար, որպէս՝ աղաւնի է թռչունն է աղաւնի։ Այեղակն է բոլորակ, բոլորակն է Արեգակ։ Զիւնն է ըստիտակ, սպիտակն է ձիւն։ Մարդն է զգայունն է մարդ։

Գաղափարները մէկ իրին կամ գոյութիւնը կիմայննեն և կամ հանդամանքը։

Երբ մէկ իրին գոյութիւնը ցուցնէ, ենթակայ կը ուի:

Եւ երբ հանդամանքը ցուցնէ, Տրամարանական կանոնօք սատրողեալ կը ուի։ Որպէս՝ աղաւնին է թեւաւոր. հուրն է ջերմ. ջուրն է հեղուկ. քարն է ծանր. արեգակն է բոլորակ, և այլն։

Այս երկու գաղափարները կցորդեալ համանգամայն իմացմամբ, որպէս թէ՝ ենթակայ ստորոգեցն հետ, նախադասութիւն կը ուի, որ անկից ալ ուրիշ իմաստ կը ծագի, և կամ ծանուցեալին մէկ անծանօթ իմաստ մը կը հետեւի մակաբերական շաղկապով, որ եղրակացութիւն կամ հետեւութիւն կը ուի. զրոբինակ, աղաւ-

Նին է թեւաւոր, ապա ազաւնին թռչի : Տրա-  
մարանակոն նախասութեան մէջ առջի իմաստը  
քերականութեան կանոնօք վերջաղաս կըլլայ  
պատճառական շաղկապատ . զորօրինակ, թեւա-  
ւոր է, թռչի : Ի կանոնս քերականութեան,  
թռչի, քանզի է թեւաւոր :

ԳԼՈՒԽ ԻԳ.

Զգայարանքներն ի՞նչ օդուտ ունին :  
Զգայարանքներն մեր մէջ Հոդւոյն շարժմանը  
շղերով կ'օժանդակեն :  
Զգայարանաց զգացումը քանի են :  
Երկուք . Զգացումն կերպաւոր, Զգացումն  
անկերպ :

Ո՞ն է Զգացումն կերպաւոր :  
Կերպաւոր Զգացումը այն է, որով Հոդին ըդ-  
դայարանաց շարժմամբը կիմանայ իրերուն իս-  
կութիւնը, անոնց որպիսութեան հանդամանք-  
ներովը մէկ տեղ. զորօրինակ, երբոր ցաւ մը  
կ'զգամք, լունին խածուածը ըլլալը կիմանամք :

Ո՞ն է անկերպ Զգացումը :  
Անկերպ Զգացումը այն է, որ թէպէտ Հոդ-  
ւով կիմանամք զգայարանաց շարժումը, բայց  
կ'անդիտանամք խորհրդով մեր իմացման մէջ  
անոր պատճառը, թէ մեր Հոդին ի՞նչ աղեղել  
կուզէ, զորօրինակ, խօսակցութիւն արաբաց-  
ւոյն Հայոց քովլ :

Անկերպ զգացումը քանի են :

Երկուք են . հնարաւոր, անհնարին :  
Ո՞ն է հնարաւոր զգացումը :  
Հնարաւոր զգացումն այն է, որ զմեղ ծանօ-  
թացնել կուտայ, որով զգացումը կըլլայ կեր-  
պաւոր :

Ո՞ն է անհնարին զգացումը :  
Անհնարին զգացումը այն է, որով անհնարին  
է մեղ առանց ծանօթական ուսման մէկ բանի  
մը վրայօք մտքով տեղեկութիւն մը ունեցած ըլ-  
լաւ :

Իրերը մեր մտաց մէջ անկերպ զգացմամբ չեն  
դաշտակարիր, թէ և անոնք մեր զգայարանաց  
ենթակայ եղած ալ ըլլան . մինչև որ մեր ըղ-  
դայարանաց զգացմունքը, խորհրդով իրաց  
վրայ շարժած ատենը կերպաւորից, անոնց պատ-  
ճառներուն ու դրախտութեան հանդամանքէն :

Ուստի կերպաւոր զգացումը Հոդին ի միտս կը  
փոխէ, երբ զգացմունքը ի ճանաչումն փոխուին :

Եւ Հոդին ի կամն կը փոխէ, երբ զգացմունքն  
հաճոյից յօժարութեանը կը փոխուի :

Իրաց իսկական ճշմարտութիւնը՝ զգացումը  
ճանաւոր կը կերպաւորէ, բայց բարին՝ օդտա-  
կարը՝ գեղեցիկը՝ զգացումը հաճութեան կը  
կերպաւորեն . և անոնց ներհակները՝ չարը՝ վր-  
նասակարը՝ ագեղը՝ զգացումը արհամարհելու  
կը կերպաւորեն :

Իսկ անկերպ զգացումը Հոդւոյն զօրութեանը  
մէջ սոսկ զգացումն է :

ԳԼՈՒԽ ԻԳ.

Գաղափարաց տեսակները քանի՛ են :

Իրաց ճշմարտութեան արտաքին հանգամանքները հինգ են . զորօրինակ , երեւոյթ՝ ջայն՝ չամ՝ չոտ՝ թանձրութիւն և մարմնեղ . որոնք մեր զգացարանքներուն մօտենալովը չոգւոյն շարժումը կը շարժեն զանոնք իմանալու համար :

Բայց իրերուն հինգ հանգամանաց ճշմարտութեանը համեմատ , մեր վրայ հինգ տեսակ ըզդայարանք կան . զորօրինակ . Տեսանելիք , լըսելիք , ձաշակելիք , չոտուելիք , Շոշափողականք :

Ա. ԵՐԵՒՈՒԹԻՅ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՈՌՔ ԵՆ

Երեւութից տեսակները՝ որոնք տեսանելեաց առարկաներն են , ասոնք են : Զորօրինակ , հեռին , մերձը , ուղիղը , ծուռը , բարձրը , խոնարհը , գեղեցիկը , տգեղը , մեծը , փոքրը , շարժունը , հաստատը , ձեւը , կերպարանը , թիւը , հիւանդը , առողջը , նիհարը , ուժեղը , մեռեալը , կենդանին , արուն , էղը , մասը , բոլորը , սկիզբը , կատարածը , երկարը , կարճը , ուրախը , արտումը , մաքուրը , ազաեղին , թափանցիկը , գիմահարը , պատկերը , խկականը , յաճախը , նուաղը , նորը , հինը , ստուերը , իրը , պարզը , խաւուրզը , կարգը , անկարգը , դաւ-

տարկը , լին , լցոր , խաւարը , դպնը , նշանագիծը , թուոց :

Բ. ԶՈՏՈՅ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՈՌՔ ԵՆ

Զայնից տեսակները՝ որոնք լսողութեան առարկաներն են , ասոնք են : Զորօրինակ , ձայնը , հնչումը , բարբառը , խօսքը , երդը , ողբը , լսցը , աղաղակը , խնդութիւնը , թշնամանքը , հայհոյանքը , կագը , գովեստը , պարսաւը , աղօթքը , օրհնութիւնը , ու անէծքը :

Գ. ՀՈՏՈՅ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՈՌՔ ԵՆ

Ասոնք են՝ որոնք հոտոտելեաց առարկաներն են : Զորօրինակ , ախորժելին , անախորժը :

Դ. ՀԱՄՈՅ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՈՌՔ ԵՆ

Համոյ տեսակները ասոնք են , որոնք ճաշակելեաց առարկաներն են : Զորօրինակ , համեղանհամ , անոյշ , լեզի , կծու , աղի , անլի , կարծր , կակուղ . . . են :

Ե. ԹԱՂՉՐ ՄԱՐՄՆԵՂ ԻՐԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՈՌՔ ԵՆ

Ասոնք են , որոնք շոշափողականին առարկաներն են : Զորօրինակ , ծանրը , թեթեւը , կարծրը , նուրբը , մեղկը , հաստը , ջերմը , ցուրաը , թանձրը , չորը , խոնաւը :

ԳԼՈՒԽ ԻԵ.

ՀԱՍԱՐԱԿ ԶԳԱՅՈՒԹԵԱՆ ՈՐՈՌՆ ԶԳԱՅԱՐԱՆՔՆԵՐԸ  
ՄԱՐՄՆՈՅՆ ՇՐՋԱՊԱՏՆ ԵՆ ԱՌԱՐԿԱՆՐԸ ՈՐՈՌՆՔ ԵՆ

Ասոնք են, զորօրինակ, յաւը, խոցը, վէրքը,  
կիզումը, հիւանդութիւնը, ուժը, տկարութիւ-  
նը, վիշտը, տագնապը, առողջութիւնը, ջեր-  
մութիւնը, ցրառութիւնը, ուռոցքը, բորբոքը,  
թմրութիւնը, լքումը և հանդիսառը :

ԳԼՈՒԽ ԻԶ.

Ա.ՍՈՆՅՄԷ ԴՈՒՐՍ Ի՞ՆՉ ՇԱՐԺՈՒՄ ԿԱՅ

Նաև կայ շարժումնը՝ որ ժամանակաց չափո-  
վը անդդալի կըսուի, զոր չողին կզգայ անձին  
կենդանական շարժմամբը, մարմնոյ յաջորդա-  
կան շարժման համեմատութեամբը, զորօրինակ,  
ունդն ի ծառ, ծառն ի յունդ . տղայն ի ծեր,  
բայց ոչ ծերն ի տղայ :

ՎԵՐԶ Ա. ՀԱՏՈՐԻՆ

ՑԱՆԿ ԳՐՈՅՍ

ԱԲԵՐ	
Ծանօթութիւն ,	Տրամաբանութեան երկարութեան
համար	3
Ֆիզիգայի ցեղական պատմութիւն	5
Կենսագրութիւն Ֆիզիգայի	11
Համառօտ նկարագրութիւն աքսորանաց Ֆիզիգայի	14
Դարձ Ֆիզիգայի յաքսորանաց ի Պոլիս	24
Տեղեկութիւն հրատարակչին , Տրամաբանութեան	
հանդամանաց վրայ	26
Ակիզին Տրամաբանութեան	29
Աղդ հեղմակին , իւր Տրամաբանութեան վրայ	33
Նախ ծանօթութիւն արարածոց վրայ	37
Երեւելիք քանի են	38
Գոյացութեանց տեսակը քանի են	39
Անիւթական երեւելիք որժնք են	41
Աներեւ ոյթք նիւթականք որժնք են	44
Երեւելի է ակները ո՞ւր են	42
Պարզութեան ու բաղադրութեան էակաց վրայ	45
Հրեշտակաց ու հոգւոց վրայ	46
Մարմնականաց վրայ	50
Մարմնոյ ու հոգւոյ յատկութեանց վրայ	54
Հոգւոյն գոյութեան ու անոր հանդամանաց	
շարժման վրայ	52
Հոգւոյն զգացմանը վրայ	53
Իրաց գաղափարաց վրայ	58
Հոգւոյն շարժմամբ յառաջ բերած զործողութեան	
վրայ	62
Կերպաւոր զգացման վրայ	63
Հոգւոյն անիւթականութեան վրայ	65

Ուրիշ կենդանեաց վրայ	66
Կենդանեաց ողբները մեռնելէն ետքը թնչ կըլլան	68
Մարդուս հոգին մեռնելէն ետեւ թնչ կըլլայ	70
Մարդկային բնութիւնը խառնակութենէն ինչ կերպով փախուստ կընայ տալ	73
Ըզեղին վայոք խօսք	74
Մասց գոյութեան վրայ	78
Զգացարանաց օդտին վրայ	82
Գաղափարաց տեսակները քանի են	84

### ՎՐԻՊԱԿՑ

ԵՐԵՍ	ՏԵՇԱ	ՈՒՂԻԴ
23 24 . . .	ՀԵՂԱԳ	ՀԵՂԵՆ ՋԵՂԱԳ
33 1	ՔԵՐԱԼԱՆԵՐԻՆ	ՔԵՐԱԼԱՆԵՐԻՆ
— 16	Է ՆԱԳԱՆ	Է ՆԱԳԱՆ
— —	ՆԱԽԵՆԵՐԵՐԻ	ՆԱԽԵՆԵՆԵՐԻ
53 40	ԱՎԻՐ Ի ԱԼ ԿԵԼԱՅ	ԱՎԻՐ Ի ԱԼ ՄԵԼԱՆԴ ԿԵԼԱՅ
64 24	Է Է ԱՆԵԼԱՆ Հ Է Դ	Է Է ԱՆԵԼԱՆ Հ Է Դ
65 1	ՏԵՂԵ Ն Ա ԱՐ	ՏԵՂԵ Ն Ա ԱՐ
66 4	ԱՆԻՐԱՆԴ Ի Ա ՄԱՐԱՆԴ	ԱՆԻՐԱՆԴ Ի Ա ՄԱՐԱՆԴ
67 15	. . . Խ Ա Բ Ի Ր Դ Ա Յ	Խ Ա Ն Ա Վ Ա Խ Ա Բ Ի Ր Դ Ա Յ
74 4	Ր Ա Ր Ա Խ Ի Է Բ Ե	Ր Ա Ր Ա Խ Ի Է Բ Ե

1508

2013

0025640

ՀՀ Ազգային գրադարան



NL0025640

